

«ԹՈՒԹԵՆ ՍԵՒԱԿԻ ՎԵՐՁԻՆ ՕՐԵՐԸ»

ԹԱՏԵՐԱԽԱՂ ՀԻՆԴ ՊԱՏՍԵՐՆԵՐՈՎ

ՀԵՂԻՆԱԿԻ

ԳԷՌՐԴ ԳԱՊԱՐՄՃԵԱՆ

**Մատենաշար «ԱՐԱՐԱՏ» Օւարերի
1986, Պէյրուզ**

«ԹՈՒԲԵՆ ՍԵՒԱԿԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ»

ԹԱՏԵՐԱԽԱՂ ՀԻՆԴ ՊԱՏԿԵՐՆԵՐՈՎ

ՀԵՂԻՆԱԿԻ

ԳԵՂՐԳ ԳԱՊԱՐԱՃԵԱՆ

Մատենաշար «ԱՐԱՐԱՏ» Օրաբերքի
1986, Պէյրուզ



ՈՐՊԵՍ ՑԱՌԱԶԱՐԱՆ

Թուրէն Սեւակի ծննդեան 100-ամեակին եւ նահատակուրեան 70-ամեակին առքին, տւրաբախտ զրողի, ըմբոստ մտաւրականի եւ իմաստուն հայրենասէրի կարենատեւ բայց ներոսավայել կեանքէն դրուազներ, տարբեր շրջաններուն ապրուած, քատրեւրկի մը վերածելով՝ հաճրուրեան ներկայացուցած է գաստակաւոր բեմադրիչ – դերասան Գևորգ Գապարանեան:

Անով կ'արտացոլայ հմայիչ եւ տիրական կերպարը բացափկ ուսումնատենչ, բժշկութեան ուսանող հայ երիտասարդին, իր ժողովուրդի տառապանիով այրող ու մրրկող բանասահծ – զրողին, Ազգի գոյուրեամբ տագնապող եւ անոր յաւերժուրեան հաւատացող բաշամարտիկ գործիչին, պատուխնդիր հօր, հաւատարիմ ամուսնին, վտանգի դէմ իմազախ եւ մարդու եւ Ազգի փրկութիւնը, պատուաւոր գոյատեւումը յարատեւ դիմադրութեան ու յաճդուզն խոյանքի մէջ տեսնող յեղափոխականացունչ մարտիկին:

Թուրէն Սեւակի սիրալի ու ողբերգական կեանքէն վերցուած պատկերներուն ընդմէջէն, արուեստագէտ – հեղինակ մեզ դէմ յանդիման կը բերէ մեր ժողովուրդի պատմութեան ամենէն բախտորոշ մէկ ֆանի եղելուրիւններու նետ, որոնք յուգիչ են մինչեւ ծայր, ցնցող եւ յոյժ ուսանելի:

Թատերականացուած այդ դէպքերու դիտուրդն կամ ընթեցողը կը համակուի խոր ցաւով եւ արդար վրէծխնդրութեամբ ի տես եւ ի լուր եւրոպական նենզամիտ դիամագիտուրեան ստոր խաղերուն, խաշակիր կոչուած տէրուրիններու մեղսակցութեան ու դրուժան կեցուածքին՝ հանդէպ սպանդանոց շշուաղ հայուրեան, ինքոյնէնին ատեն մը "յառաջադէմ", "ազատամիտ" ու "ընկեր" կոչած "իբրինա-

տական՝ ներու հայատեաց ու գազանարարոյ նկարագրին, հայ ազգային դեկալարուրենէն դասի մը մանկամիտ դառողութեան եւ ուրիշներու ալ պատեհապաշտ, ժծնող, ներագործէն ծնկաշոք գրուրին խնդրող ստորագրչութեան, ինքնախարէութեան, որ իր տէրերուն օգուտ շրերելէ բացի, դիրացուց գործը Արեւմտահայուրիւնը արմատախիլ ու բնաշինջ ընել վճռածներուն:

Հանդիսատեսը, այս բոլորի դիմաց, դժուար կրնայ զըսպել իր նոզիէն պոռքացող զայրոյքը, անզօր նեկեկանք մը որ կ'ալեկոծէ իր ներսիդին: Բայց որքա՛ն խոր կ'ըլլայ նաեւ իր սփոփանէքը, իր հրեուանքը պոռքուն եր, ներկայացման աւարտին, կ'ըմբռշխնէ բեմի վրայէն յաղը տողանցքը Սեւակի եւ իր յաշորդներուն, կը անսնէ ո՛չ միայն Ցեղին Յարուրիւնը, վերապրումը այլեւ՝ անոնց ամենի խոյանքը Ոնիրի ու Անարդարութեան ուշին վրայ, այնուղ կորողումը նաեւ Յաղքական դրօշին Հայուրեան, գոչելով, անման Սեւակի ու իր նմաններուն պէս՝ «ԱՅԼԱՍԵՐՈՒՄ», ո՛չ, այլ՝ «ՎԵՐԱԾՆՈՒԽԴ»:

Ժողովուրդը գտած է այլեւս Սեւակի ցանկացած առաջնորդները: Այդ կարգի դեկալարուրեամբ պարտի առաջնորդուիլ Հայ – Սփիումք նաեւ այսօ՛ր:

Այս, շափազանց յուզիշ, բայց նաեւ, նոյնքան ու աւելի ոգեշնչող ու խանդալանիշ բատրերի մըն է այս, որ կրնայ, արդէն իսկ, իր արժանի տեղը գրաւել մեր բեմադրիշներու բատերախաղերու ցանկին վրայ և ստէպ ներկայացուիլ հանրութեան որը, վստահ ենի, բացառիկ վայելք մը ըմբռշխնած ըլլալու տպաւորութիւնը պիտի կրէ:

Եւ որքա՛ն մաղրելի պիտի ըլլար որ սոյն սեղմ բատրերկը, ժիշ մը ընդլայնուելով եւ խորացուելով, դրուելով աւելի լայն շրջագիծի մէջ, օրին մէկը վերածուէր շարժապատկերի, նմուտ Փիլմարտադրիշի մը ձեռքով:

Խիստ գնահատելի նախաձեռնութիւն մըն է Գ. Գապարանինի սոյն մտայդացումը: Մաղրելի է որ ան օրինակ ծառայէ եւ դառնայ վարակիչ: Հայկ, Գատին եւ մեր ժողովուրդի անկորնչելի իրաւունքներուն ծառայելու ինքնատիպ, յոյժ օգտակար միջոց մը գտած կ'ըլլան մեր բառերազիրներն ու բեմադրիշները մանաւանդ:

Մասնաւորապէս այնպիսիները որոնք, նիրի ընտրութեան դժուարութիւն կամ աղքատ խաղացանկ ունենալու հետեւանքով կաթծես, տժոյն եւ հետաքրքրութենէ զուրկ բիէս ներ կը ներկայացնեն հանրութեան:

Յատկապէս մեր բառերազիր - բեմադրիշներուն կը յանձնարարենք որ աւելի մեծ կարեւորութիւն ընծայեն մեր հերոսական - ողբերգական անցեալին, եղեռնը եւ Հերոսամարտը իրենց զիշաւոր դերակատարներու տիպականացումով, զանոնք պատկերներու վերածած, հանեն բեմահարակ: Օրուան հրատապ մէկ պահանջը կը կազմէ այս:

“ԱՐԱԲԱՏՈՒ” ի Խմբագրութիւնը իր տրամադրութեան ներփես դրուած այն գաղարիկ բառորերկը իր օրկանի տասնեակ մը իրարայշորդ թիւերուն մէջ հրատարակելէ բացի, զայն լոյս ընծայեց ահա, նաեւ գրեոյկի մը ձենավ:

Ռուրէն Սեւակի ծննդեան Հարիւրամեակին եւ նահատակութեան 70-ամեակի նշման - անցեալ տարի եղած նիսի մէջ - բերուած խորհրդանշական մասնակցութիւն մը եղած ըլլայ այս մէկը:

Կը յուսանք, որ զայն ձեռքի տակ ունեցող մեր բեմադրիշներէն մէկն ու մէկը չի վարանիր զայն բեմ փոխադրելու շուտով, եղեռնի 72-Ամեակին առիւ - կամ այլ առեղարձներու պատեհութեամբ - կիրանանի մէջ թէ այլուր:

ԺԻՐԱՅՐ ՆԱՅԻՐԻ

ԽԱՂԲ ՏԵՂԻ Կ'ՈՒԽԵՆԱՅՅ ՃԱՆԱՋԱՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐՈՎ

- 1.- Լողանի Համալսարանը:
- 2.- Պոլիս, Թուբէն Սեւակի Տան Մէջ:
- 3.- Զանքը Ռիհի Մէջ, 1915-ի Եղեռնին, Հայերու Աքսորի Հաւաքա-
վայր:
- 4.- Պոլիս, Հալիտէ Էտիպի Գրասենեակին Մէջ:
- 5.- Պոլիս, Գերմանական Դասպանատան Մէջ:

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ ԻՐԵՆՅ ՄՈՒՏՔԻ ԿԱՐԳՈՎ

ՐԵՔԹԷԾ, ՏԵՍՈՒԹՅԱ ԼՈԶԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ.
ՈՌԻԹԷՆ ՍԵՒԱԿԻ ՆԱՀԱՏԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԲԺԻՇԿ, ԳՐԱԳԷՏ.
ԺԱՆՆԻ ՍԵՒԱԿԻ ԲԺԻՇԿ ՍԵՒԱԿԻ ԿԻՆԸ.
ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱՀԱՏԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԳՐԱԳԷՏ.
ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ ՊԱՏՄԱԳԻՏ ԵՒ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԳՐԱԳԷՏ.
ՄԻՔԱՅԷԼ ՇԱՄՏԱՆՁԵԱՆ ԳՐԱԳԷՏ.
ՀԱԼԻՏԷ ԷՏԻՊԻ ԹՈՒՐՔ ԳՐԱԳԻՏՈՒՀԻ, ՎԻՊԱԳԻՐ.
ՎԱՆԿՆՉԱՅՄ ՊՈԼՍՈՑ ԳԵՐՄԱՆ ԴԵՍՊԱՆ.

ՀԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ ԲԱՑՈՒՄ

ՇԱՏ ԹԵԹԵԻ ԶՈՂԱՆՁՆԵՐՈՒ ԽԱՌՆՈՒԱԾ ՆՈՒԱԳ

Մինչեւ արտասանութեան աւարտը վարագոյրը մութին մէջ կը
բացուի: Ճիշդ բեմին խորքը ու մէջտեղը արտասանողը կեցած է դէմ-
քը մութին մէջ. կարծես սիլուէթ մըն է:

ԱՐՏԱՍԱՆՈՂ ԶԵՐԵՒԻՐ

Հոգիս հազա՞ր խուլ դօղանջներով
Գոռացէ՛ գանգեր, ու կատաղօրէն
Գաճավլիժեցէ՛ ձեր երկար քառէն
Ուրկէ միայն լալ զիտցաֆ դարերով...
Օ... դօղանջեցէ՛, Աստուածն է մեռեր...

Անօրինե՛ր, անգործներու կո՞ւ քանակ,
Փոս աշխերնիդ դէպի երկինք զո՞ւք քանաք...

Տառապանմի՛ ոստայնակներ, ի կոփ՛ւ...
Ի զէ՛ն՝ կի՛ներ, ի զէ՛ն ծերե՛ր ալեխոփի...

ՎԵՐՁԻՆ ՏՈՂԻՆ ՊԱԹԾԾԻՒ ԴՐՓԻԻՆ ՇԱՏ ԿԱՐՃ

Արտասանողին վրայի լոյսերը կը մարին կատարեալ մութ այս
բեմին ձախ անկիմը, գրեթէ սանդուխներու աւարտին, կռնակը
աւան սէնի պատին կեցած է պատմողը:

Երբ խօսիլ կը սկսի բուրսուիթը կիսով զինքը կը լուսաւորէ ճեր-
մակ:

ԽՕՍՆԱԿ. - Փոթորկալոյզ ալեկոծ ծով մըն էր Ռուբէն Սեւակ.
Բուն անունով Ռուբէն Զիլինկիրեան: Մնած 1885 Փետրուար 15-ին
Թուրքիոյ արեւմտեան զիւղաքաղաքներէն Սիլիվրիի մէջ. եւ մեռած,
ջարդուած 1915-ին, էնկիրիի ճամբուն վրայ, Զանքըրիի մօտերը,
իթթիշատական զործիշ ճէմալ Օղուզի գազանային տնօրինութեամբ:

Ցօշոտուելով նահատակուեցաւ հայ ժողովուրդի պատմական
բախտի փիլիսոփան 1915-ին, իր բախտակից ընկերներով որոնք ազ-
գի մը ջահակիրներն էին, ինչպէս Վարուժան, Կոմիտաս, Զոհրապ...
Կոմիտաս, Կոմիտաս որ կրկնակ մահով մահացաւ քսան տարուան
մղձաւանջով Փարիզեան ջլախտաքանի մէկ խցիկին մէշ:

ՀՈՅ «ԿՐՈՒԽԿԱԾ», ՇԱՏ ՅԱԾ, ԵՐԳ ԿԱՄ ՆՈՒՋԳ

Մէջերնին միակ բախտաւորը որ գերեզման ունի. ան ալ իր կը-
ուունկը երազած աշխարհի պանթէոնին մէջ: Այս մտաւորականներում
անունները, հարիւրներով, հազարներով կրնանք բազմապատկել: Ա-
սոնցմէ ոչ ոք ծնած է նոյն օրուան մէջ, բայց բոլորն ալ մեղուած են
նոյն թուականին, 1915-ին:

ՊԱՌԻԶԱԾ ԿՐՈՒԽԿԱԾ ԿՐ ԶՔԱՆԱԾ

Այսօր, աւելի ճիշդ, այս տարի 1985-ին, հարիւրամեակը պիտի
ոգեկոշենք մշտնջենապէս պայքարող այն եղակի զիտնական եւ մտա-
ւորական, բանաստեղծ մշակին որ զոհուեցաւ մարգարէանման գու-
շակութեամբ պոռաւով...

«Ժամանակն է հակազդելու, հակազդենք»

Մեզի նոր ոսկեդար մը պէտք է, նոր Ոսկեդար մը...

Այլասերո՞ւմ, ոչ, Վերածնունդ...

(Եթէ կարելի լլլԱՅ ՎԵՐԱԾՆՈՒԽԴՐ ԷՔՈՅՈՎ)

Ի խորոց արտի ազգին վերածնունդը հայող մեծ հայուն ծը-
նընդեան հարիւրամեակն է որ կը տօնենք, կ'ոգեկոշենք այսօր: Ա-

նուն մը որ քանդակուած է հայուն սրտին մէջ... Ռուբէն Զիլինկիրեան - այլ անուամբ, մեր առաջին Սեւակը, Ռուբէն Սեւակ... ՊԱՌՈՒԶԱՌՈՒԲԷՆ Սեւակ, ա'յս օր, նահատակութենէդ 70 տարի վերջ, կը խոնարհինք յիշատակիդ առջեւ եւ ապացուցանելու համար քեզի, թէ դուն որ վախը ունէիր Այլասերումին... այլասերած շենք:

ՍԵՒԱՎԿԻՆ ՆԿԱՐԸ ՃԵՐՄԱԿ ԼՈՅՍՈՎ ԽՈՐՔԻ ՊԱՍՏԱՌԻՆ ՎՐԱՅ (ՏԻԱԲՈՉԻԹԻՒ) Կ'ԵՐԵՒԻ.

Այս առթիւ թոյլ տուր որ (ԴէՊԻ ՆԿԱՐ ԴԱՐՁԱԾ) Հոս մէկտեղուած երախտագէտ ժողովովորդդ, քեզի եւ բոլոր 1915եան նահատակներուն սիրոյ իր մհծարանքի տուրքը մատուցանէ, մէկ վայրկեանի յոտնկայս լուռիթեամբ:

Ուրեմն, կը խնդրեմ, թանկագին հայրենակիցներ որ գէթ վայրկեանով մէկամուռ մտորմամբ, վերյիշենք Ռուբէն Սեւակը:

ՇԱՏ ՑԱՍ Տէր ՈՂՈՐՄԻԱ ԿԸ ՍԿՍԻ ԿԱՄԱՅ ԿԱՄԱՅ. ՏՈՒՏՈՒԿԻ ԶԱՅ-ՆԻՆ ԽԱՌՆՈՒԵԼՈՎ Տէր ՈՂՈՐՄԻԱՆ ԿԸ ԶՔԱՆԱՅ. ՄԻԱՅՆ ՏՈՒՏՈՒԿ ՇԱՏ ՑԱՍ ՄԻՆՉԵՒ ՄԷԿ ՎԱՅՐԿԵԱՆԻ ՎԵՐՁԱԼՈՐՈՒԹԵԱՆ:

ՍԵՒԱՎԿԻՆ ՆԿԱՐԸ ԿԱՐՄԻՐ ԼՈՅՍՈՎ.

ՆՈՅՆ ՊԱՀՈՒԻՆ ՍԿԻԶԲԸ Տէր ՈՂՈՐՄԻԱՅԻՆ ՍԵՒԱԿԻ ՆԿԱՐԸ ՈՐ ՃԵՐՄԱԿ էր, ԿԱՐՄԻՐ ԼՈՅՍՈՎ ԲՈՒՐՍՈՒԹԸ ԿԸ ՍԿՍԻ.

ԺՈՂՈՎՈՒԹՅԸ ՆՍԵԼԷՆ ԵՏՔ, ՆԵՐՍԷՆ ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ԼՈՅ-ՈՒԻ:

ԱՐՏԱՍԱՆՈՂ ԶԵՐԵՒԻՐ

Լայն կարկառեցի ձեռքերս արիւնոտ
Առելք կոչեցի, ախ, զիս ալ ձեր մօտ -
Կ'ուզէի այսպէս դիմել յաւիտեան
Ցեղի մը ուխտին անդրշիրիմեան:

ԽՈՍՆԱԿ. - Որ նոյն տեղը մութին մէջ էր. վրան թեթեւ բուրսութիթ կու գայ երբ խօսիլ կը սկսի:

Հողդ թերեւ ըլլայ ըսեր են մեր պապերը... հողդ թերեւ ըլլայ Սեւակ քանկազին: Միշա երկիւղը ունէիր որ բու այնքան շատ սիրած ժողովուրդդ օր մը կ'այլասերի եւ ճիշդ ատոր համար ալ ''թժիշկին Գիրքէն Փրցուած էշեր'' հատորիդ մէջ, այլասերում խորազրով սա վիապակը գեր էիր...

Ճիշդ թատրերգութեան մը նման բեմավիճակով բեմ կու գան 4 կամ 5 անձ երկուքը աջէն, երկուքը՝ ձախէն, մէկը խորքէն կամ նոյն

ինքը խօսնակը։ Բոլորին ալ խաղալով կարդալիք բարքիսինը ձեռագիտությունին է։ եթէ առանց ձեռքի ըլլայ աւելի լաւ է։ Առանց ժամանակ անցնելու կը սկսին խաղալ եւ կը սկսին կարդալ «Այլասերում»ը։

Սեւակի նկարի պաստառի լոյսը մարած է։ Լոյսերը խորքին դեռակատարի վրայ կը խաղայ որ դերակատարներէն մին է։ Վիպակի աւարտին իր տեղը կը գրաւէ ու կը սկսի խօսիլ։

Այլասերումի մտավախութեամբ այլեւս մի վրդովիր հոգիի ու մարմինի բազմաշարշար բժիշկ։ Ուկեդարը, նոր Ուկեդարը որ կը հայցես, կամ կը հայցեն Տիրոջմէ, ազգակիցներդ անխորակելի պառպատակութ կամքով մարտնչեցան ու իրենց արեան գնով յաղթեցին ու պոռացին։

ՎԵՐԱԾՆՈՒՄՆԴ. . .

Այս վերջին քանի մը տողին՝ դերակատարները բեմին վրայ քարածած կ'եցած են։ Խօսնակը երբ իր վերջին բառը «պոռացին» կ'ըսէ, դերակատարները միաբերան կը պոռան ոչ շատ բարձր «ՎԵՐԱԾՆՈՒՄՆԴ»։

Անմիշապէս լոյսերը կը մարին. զանգակներու զօղանչը կը լսուի. Նոյն վայրկեանին Սարդարապատի Յուշարձանը կ'երեւի, դերակատարները դացած են բացի խօսնակէն։

ԱՐՏԱՍԱՆՈՂ ԶԵՐԵԿԻԲ

“Լացը վերյիշում մըն է լոելեան
Թէ ի՞նչ ալ ըլլանէ մարդեր ենք միայն...”

ԽՕՍՆԱԿ (ԻՌ ՆԱԽԿԻՆ ՏԵՂԸ ԳԱՅԱԾ Է).-.

Ով զիտէ դուն ալ բանկազին նահատակ, որքան լացիր, էնկիւրիէն Զանքըրը զացած միջոցիդ “Այլասերում” ոչ, Վերածնունդ” աղաղակելով։ Վերածնունդ.. Կարծես այդ վերջին բառդ պատճառ մը եղաւ հայուն, որ այս Սարդարապատի գերմարդկային նակատամարտով, արինարու զազանը նզմելով յաղթանարեց եւ ի նշան վերածնունդի այս երկնասլաց կորողը կանգնեց որուն զանգակները տիր եւ զիշեր կը զօղանչեն փառք տալով այս օրուան վերածնունդին։

Մրտառուշ, խորունկ վէպ մը կրնար դառնալ Սեւակի պարագաներէ մէկը սիրու ունենար արինի մէջ խեղուած բանաստեղծին կեանքը առաւկայական օգտագործումի վերածելու, պանծացնելու համար երիտասարդ բանաստեղծին վեն ու նզօր կեցուածէր։ ՊԱՌԻՉԱ.

Բայց ո՞վ էր Սեւակ, իր կենսագրութեան եւ իր գործերու մասին, վերլուծման մասին ուրեմն, բոյլատրեցչէ մի բանի խօսք...»

ԿԱԿՄԱՀՈՂ

**Թուրքեն Սեւակ անունը տուշին անգամ հոչակ ստացաւ 1900
(հբրեի թէ ԿԸ ՎԵՐՅԻՇԵԼ)**

Հազար ինը հարիւր... – կմկմալէ վերջ – Օհ, ներողամիտ եղէ՞
որ վերատին ես սկսայ խօսիլ, մինչդեռ ինձմէ շատ լաւ եւ խճը ու-
սումնափրող մէկը պէտք է ներկայացնէ մեզի Սեւակը...

**ՅԱՆԿԱՐԾ ՀԱՅԵԱՅՔԸ ԴԷՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՄԵԿԸ ՈՐՈՆԵԼՈՒ ՊԷՍ, Ի
ՎԵՐՋՈՅՑ ՄԷԿՈՒ ՄԸ ՎՐԱՅ ԿԸ ԿԵԴՐՈՆԱՆԱՅ, ՓՆՏՌԱԾ ԱՆՁԸ ԳՏԱՍ
Է:**

...Եւ այդ մէկը որ սա պահուն բախտաւորուած ենք մեր մէջ ու-
նենալու կը ճրափրեմ քեմ:

ԵԻ ԲԱՆԱԽՈՍՔ ՌՈՒԲԷԽՆ ՍԵԽԱԿԸ ԿԸ ՆԵՐԿԱՅԱՅՆԷ:

**ԽՕՍՆԱԿ.. (Ծատ հանդարտ քեմ կը մտնէ գիշերային զգեստը փո-
խած. բելերին կամ հին զգեստներ կը կրէ):**

Քերթուած, վիպակ, բանաստեղծութիւններ, գիլիսոփայական
հայեացքով վերլուծուած, հոռվայոյզ բանաստեղծ, սապէս կը պոռթ-
կայ...

ԱՐՏԱՍԱՆՈՂ ԶԵՐԵՒԻՐ

Մենք ենք որ անփոյր գրիշով կը նեզնենք
Այս նենգ աշխարհին պըսակները նենգ –
Քեար մը ձեռքերեիս, անտուն մահազին,
Գենք ցանկար սարուկ – պետի դղեակին:

ԽՕՍՆԱԿ..

Ազատ բարբառի ասպետներ ահա
Կ'ապրին մեռնելով, կը մեռնին անման –

Բայց ո՞վ էր այս մեծահոգի անձը որ անմահացաւ աղգին սըր-
տին մէջ եւ որուն ծննդեան հարիւրամեակը կը տօնուի այս տարի:

Որքան պիտի ուզէի կեցնել ժամանակը ու 74 տարի ետ երթալ,
կարենալ կուրծքիս սեղմել, մարմիններու հետ, հոգիներն ալ բու-
ժող այս անձը: Անկարելի բան չկայ այս աշխարհի վրայ, բացի բը-
նութեան այն դաժան օրէնքէն, որ յետագարձ չունի: Փիլիսոփայելը
մէկ կողմ ձգենք, ենթական է կարեւորը: Ուրեմն, օրուան անձը այն
է որ ինչպէս ըսի... 74 տարի առաջ, այսինքն 1911-ին տակաւին 26
տարեկան, լողանի բժշկական ֆարիւթէն աւարտելով եւ նոյնիսկ իր
աւարտական թէզին համար ոսկի մետալ ստացած, որուն վրայ ալ իր
անունը բանդակուած, հայուն պարծանքը եղող անձն է որ կը կոշ-
ուի..

ԼՈՅՍԵՐԸ ԿԸ ՄԱՐԻՆ, ԽՕՍՆԱԿԸ ՄՈՒԹԻՒՆ ՆԵՐՍ Կ'ԵՐԹԱՅ:

ՊԱՏԿԵՐ Ա.

ՄՈՒԹԻՆ ՄԷՋ ԿԸ ՄՏՆԷ ՌԵՔԹԷՕՐԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԱՐԱԶՈՎ, ԲԵՄԻ ԱԶԷՆ - ՎՐԱՆ ԴԵՂԻՆ «ԳՈՆՊԵՆԻ» ՄԻՆՉԵւ ՄԷՋՔԸ - ՏԻՊԼՈՄԸ, ՈՐ ԶԵՌՔԸՆ է, ԶԵՐԵՒԻՐ, ՆՄԱՆԱՊԷՍ ՄԵՏԱԼՅ: ԲԱՐՁՐԱՉԱՅՆ, ՈՒՂՂԱԿԻ ԴԷՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ.

ՌԵՔԹԷՕՐ ՏԵՍՈՒԹ.

ՌՈՒԹՔՆ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ...

ՈՈՒԹԷՆ ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՄԷՋ Է ՆԱՏԱՇ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՆԴԼՆԻԻՆ ՎՐԱՆ ԿԸ ՏՐՈՒԻ ՃԵՐՄԱԿ,

ՑԱՆԿԱՐԾ Կ'ԵԼԼԵ ՈՒ ԴԷՊԻ ԲԵՄ ԿԸ ՑԱՌԱՋԱՆԱՅ...

ԼՈՅՍԸ ԻՐԵՆ ՀԵՏԵԼԵԼՈՎ ԿԸ ԲԱՐՁՐԱՆԱՅ ՈՒ ՌԵՔԹԷՕՐԻՆ ԴԷՄ ԴԻՐՔ ԿԸ ԳՐԱՒԷ:

ՌԵՔԹԷՕՐ.

ՌՈՒԹՔՆ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ, ԿԸ ՀՆՈՐՀԱԿՈՒԹԵՄ ՃԵՂ, ու ճեր վեց տարիներու քրտնաշան աշխատանքի արդիմքը եղող այս տիպւոմը կը յանձնեմ ճեղի. խնդրեմ ստացէք:

ՄԷՋՔԽՆ ՎԱՐ ՄՈՒԹԻՆ ՄԷՋ ՄՆԱՅԱՍ ԶԵՌՔԸ ԲԱՐՁՐԱՅՆԵԼՈՎ, ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ՆՈՅՆ ԶԵՌՔԻ ՏԻՊԼՈՄԸ ԿԸ ՑԱՆՉՆԵ.

ՈՈՒԹԷՆ..

ՇՈՒԱՐԱԾ

ԶԵՄ գիտեր ինչպէ՞ս շնորհա...

(ՌԵՔԹԷՕՐԸ ՈՈՒԹԷՆԸ ԿԸ ԼՌԵՑՆԷ ՈՒ ԿԸ ՇԱՐՈՒԽԱԿԻ ՀԱԿԱՀԻՆ ԵՐԿՈՒ «ԳՈՆԴԼՆԻԻ»ՆԵՐՆ ԱԼ ԿԻՍՈՎ ԿԸ ԼՈՒՍԱԽՈՐԵՆ: ԵՒ ՈՈՒԹԷՆԸ ԲԵՄ ԳԱԼԷՆ ՎԵՐՋ ԵՐԿՈՒԹԻՆ ԱԼ ԼՈՅՍԵՐԸ ԴԵՂԻՆ ԵՆ).

Դուք այս օրէն սկսեալ կը կոչուիք ԲԺԻՇԿ ՌՈՒԹՔՆ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ...

...ԽԵՂՐԵՄ, ճեր վկայականի հետ ճան 1911-ի բռականի մեր համալսարանի ոսկեայ մետալը, ճեր այնքան որակաւոր աւարտական աշխատափրութեան համար, որուն բացարական վերլուծումն ալ ըրած էիք դուք, այս սրանին մէջ, այս Գարնան:

Աւրախ եմ հրապարակաւ յայտարարելու որ դուք ճեր համալսարանական տարիներուն ընթացքին, ցուցաբերած համեստ նկարագրով, գերազանց վարժով ու բարոյականով եւ առաւել ուսանելի յամառ աշխատափրութեամբ, բոլորիս բարձր գեահատանին արժանացաք: Զեզմով, ճեր եւ ճեր ազգի անունը արձանագրուած կը մընայ, պիտի մեայ եւրոպայի լասպոյն համալսարաններէն մէկը եղող այս մեր լոգանի համալսարանի ոսկեայ մատեանին մէջ: Ցաշողութիւն կը ցանկամ ճեզի ի փառս մարդկութեան եւ ճեր ազգի, ո-

րուն համար այժմ ստացած էք մասնագիտութիւններու մէջ ամենա-
մարդկայինի վկայականը:

ՀիՄԱ է ՈՐ ԵՐԿՈՒ ԳՈՆԴԱՀԻԽԵՐԸ ՃԵՐՄԱԿՈՎ ԿԸ ԼՈՒՍԱԽՈՐԵՆ
ԵՐԿՈՒՔԸ ՄԻԱՏԵղ -

Դուք այսօրուընէ սկսեալ կը կոշովի՛ թժիշկ Ռուբէն Զիլինկիր-
եան...

ՄԱՓԱՀԱՐՈՒԹԻՒՆ, ԲԱՅՑ ՌՈՒԲԷՆ, ՏԻՊԼՈՄԸ ԶԵՌՔԵՐՈՒՆ ՄԷՋ ՔԱ-
ՐԱՅԱԾ Դէ՛Պ ԺՈՂՈՎՌՈՒՐԴ ՄՆԱՑԱՍ է, ԵՐԲԵՄՆ ԱԶՔԵՐԸ ՎԿԱՅԱԿԱ-
ՆԻՆ ՈՒՐԱԽԱՌԻԽԻԽՆԸ ՏԵՍԱԿ ՄԸ ՏԻՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԱՇՈՒԱԾ է, 1909-ի
ԱՏԱՆԱՅՅ ԿՈՏՈՐԱԾԸ ՊԱՏԿԵՐԱՑԱԾ Է ԱԶՔԵՐՈՒՆ ԱՌՁԵՒ -

ԼՈՅՍԵՐԸ ԿԸ ՆՈՒՏՁԻՆ ԵԻ ԿԱՐՄՐԻԼ ԿԸ ՍԿՍԻՆ - ՓՈԹՈՐԻԿԻ ԱՀԱՐ-
ԿՈՒ ԶԱՅՆԵՐ ԿԸ ԼՈՌԻՆ - ԱՆՇՈՒՇՏ ՔԱՆԻ ՄԸ ԵՐԿՎԱՅՐԿԵԱՆ,
ԲԱՐՁՐԱԽՈՍէՆ ԽՕՍԻԼ ՍԿՍԱԾ ՊԱՀՈՒՆ ՓՈԹՈՐԻԿԸ ԿԸ ՆՈՒՏՁԻ:

ԱՐՏԱՍԱՍՆՈՂ -

Գանկեր, գանկեր, ներքին աշխեռով կը տեսնես սա պահոն, կար-
միք բոցերը արճագոյն, որոնք կը լափլիզն Ատանայի հարազատնե-
րուդ օնախները:

Ով դուն, ով դժբախտ երկիր հայրենի
Որ արինի տաք շամանդաղի մէջ
Զնի զազաններու խաղին վայրենի
Կը միաս դժբախտ, երկիր հայրենի...

ՌՈՒԲԷՆ -

ՑԱՆԿԱՐԸ ԻՆՔՋԻՆՔԻՆ ԳԱԼՈՎ ԱՌԱՋԻՆ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵԺ-Ը ՄԵ-
ՔԵՆԱԲԱՐ ՇԱՏ ՄԵՂՄ, ԵՐԿՈՌՈՌԸ ՏԻՐԱԿԱՆ ՇՆՈՐՀԱԿԱԼ Եմ... ևս ալ...
այս - ՏԻՊԼՈՄԻՆ ՆԱՅԵԼՈՎ - ԲՊՈՎԱԿԱՆՔՆ սկսեալ կը ՎԱՄԱՀԵցնեմ Ճե-
զի թէ ի զին ամէն դժուարութեան կուրծք տալով, հաւատարիմ պի-
տի մնամ ԻԲՈԿՐԱՏԵԱՆ երդման ու պիտի ծառայեմ մարդկութեան -
ՊԱՌԻԶԱ - եւ ազգիս, կարենալ արժանի ըլլալու համար ձեր գնա-
հատանքին, եւ կը խոստանամ մինչեւ մահ շղաւաճանել պարկեշտ
կոշմանս որ շնորհիւ ձեզի ձեռք ձգեցի այս տիպլոմը՝ ՆԱՅԵԼՈՎ որ
ինչպէս անուանեցիք... մասնագիտութիւններու ամենամարդկայինը...
ՊԱՌԻԶԱ - ընդունեցէք ինզրեմ կրկնակ շնորհակալութիւններս:

ԲՐՈՅԵՍէՌՈՒԻՆ ԶԵՌՔԸ ՄԵՂՄԱԾ ՊԱՀՈՒՆ, ԱՆ ԱԼ ԶԵՌՔԸ ՌԻՍԻՆ ԴՀ-
ՐԱԾ, ԿԸ ԲԱԺՆՈՒԻՆ, ՌՈՒԲԷՆ Դէ՛Պ ԽՈՐՔԸ ՆԱԽԲԱՆ ԵՐԹԱԼԻ, - ԾԱ-
ՓԱՀԱՐՈՒԹԻՒՆ - ԲՐՈՅԵՍէՌՈՒ ԴՈՒՐՍ ԻՍԿ ԳԱՅԱԾ ՊԱՀՈՒՆ, ԵՐԲ ԾԱ-

Փերք ՆՈՒԱԶԱԾ ԵՆ, ՑԱՆԿԱՐԾ ՄՐՄՀԻՆ ՄԷՋԻՆ ՎԱԶԵԼՈՎ ԴԷՊԻ ԲԵՄ
ԿԸ ԲԱՐՁՐԱՆԱՅ ԺԱՆՆԻ:

ԺԱՆՆԻ...

ՓԱԹԹՈՒԵԼՈՎ, ԲԱՐՁՐԱՅԱՅՆ.

Ռուբէն, ես ալ մարդկութեան մաս կը կազմեմ:

- Վ Ե Ր Զ Ա . -

ԼՐՑՍԵՐԸ ԿԸ ՄԱՐԻՆ, ԹԵԹԵՒ ՆՈՒԱԳ ՄԸ: ~ ԲԵՄ ԿԸ ՄՏՆԷ ՊԱՏ-
ՄԻՉԸ ~ ԿԻՆ ԿԱՄ ԱՅԲ: ԱՆԿԻՒՆԸ ԿԸ ԳՐԱՒԻ. ԽՕՍԱԾ ԺԱՄԱՆԱԿ, ՆԲ-
ԻԱԳԸ ՇԱՏ ԹԵԹԵՒ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ ՎՐԱՆ ԲՈՒՐՍՈՒԻԻԹ ~
ԽՕՍԱԿԱ...

1911-ԷՆ մինչեւ 1914 Զուիցերիա ապրեցաւ, արեւելքցի յորչոր-
շուած սեւաշեայ տօքթէօր Սեւակ... կապտաշեայ արեւմուտքիները
խնամեց, այսինքն՝ բուժեց նաև հոգիները. մանաւանդ՝ աղքատը:
Գիտէր որ աղքատը բարեկամ շունենար: Ընշաղուրկներու, թշուառ-
ներու վերջապէս հակասութիւններու մէջ տուայտող ամբոխներու
կանչը:

Տօքթէօր բժիշկ Ռուբէն Զիլինկիրեանը բնախօսական իր գիտու-
թեան զուգահեռ, դարձաւ հոգիներու տրոփին դարման գտնող, կեան
քի բազկերակը շօշափող տառապողին հոգեկիցը: Որպէս բժիշկ խը-
նամեց մարմինը, իսկ որպէս բանաստեղծ՝ հոգին: Միշտ սապէս կ'ը-
սէր: "Մենք նոր միամիւր, նոր սիրաեր, նոր նովիներ պիտի դարր-
նենք:":

ԲԵՄԻՆ ՇԱՅԲԸ Կ'ԵՐԹԱՅՅ ՎՐԱՆ ՄԻԱՅՆ ԲՈՒՐՍՈՒԻԻԹԸ ~ ՄՈՒԹԻՆ
ՄԷՋ ԲԵՄԻ ԽՈՐՔԸ: ԿԸ ՇՏԿՈՒԻ ԵՐԿՈՒ ԹԻԿՆԱԹՈՈՌ ԵՒ ՍԵՂԱՆԻԿ ՄԸ ~

"Մեզի առողջ ու երիտասարդ մտատրականներ պիտի են: Ար-
դարուրեան ծարաւէ վառուող հայրենիքը պէտք է դարմանել: Գառ-
նուկի պէս անզէն ցեղ մը ամէն օր, ամէն ժամ կը յօշոտուի":

Ուստի... վճռեց ~ պէտք է վերադառնալ ~ իր ամենասիրելի եղ-
րօրը Հայքին մահն ալ կար արդէն եւ... ՊԱՌԻՃԱ ~ առաջին աշխար-
համարտէն հազիւ երկու ամիս առաջ, Զուիցերիայէն Պոլիս վերա-
դարձաւ ընտանեօք:

ԲՈՒՐՍՈՒԻԻԹԸ ԿԸ ՄԱՐԻ ~ ԽՕՍՈՂԸ ՆԵՐՄ Կ'ԵՐԹԱՅՅ ~ ՇԱՏ ՄԵՂՄ
ՆՈՒԱԳ ՄԸ ԿԸ ՍԿՍԻ ԱՐՏԱՍԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՉՈՅԻՆ:

ԱՐՏԱՍԱՆՈՂ ՆԵՐՄԷԽՆ.՝

Ես կ'երբամ միշտ անծայրածիր
Դամբաններ են ոտքիս հետքեր,
Քեզ սիրող մեղմ սիր մը պէտք էր,
Դուն փոքորիկին կուրծքդ քացիր...

ԼՈՅՑԵՐԸ ԿԸ ՎԱՐԻՆ ԲԵՄԻՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ ՎՐԱՅ ՈՒԹ ԴԵՐԱԿԱՏԱՐ-
ՆԵՐԸ ԿԱՆ ւ երկոր թիկնաթող, ՍԵՂԱՆԻԿ ՄԸ, ՎՐԱՆ ԴԵՂԻՆ ՍԱ-
ՂԻԿՆԵՐ, ԽՈՐՁԸ ՊԱՏՈՒՀԱՆ ՇԴԱՐՇՈՎ ւ ԴՈՒՐՄԷԽՆ ԿԱՊՈՅՑ ԼՈՅՑ-
ՆԵՐՄԷԽՆ ԶՈՐԱԿՈՐ ԼՈՅՑ ՄԻԱՅՅՆ. ԴԵՂԻՆ ՍԱՂԻԿՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ ւ ՈՈՒ-
ԲԷԽՆ ՆՍՏԱԾ. ԿԻՍՈՎ ԿՐՈՆԱԿ ՏՈՒԱՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ. ԿԱՐՄԻՐ «ԲՈՊ
ՏԸ ՇԱՄՓՐ» ւ ԻՍԿ ԺԱՆՆԻ ՈՈՒԲԷԽՆ ԿՐՈՆԱԿԻՆ ՄՈՏԵՑԱՍ է. ՈՈՒԲԷԽՆ
ՉԵՌՔԻ ԳԻՐՔՈՎ ՏԱՐՈՒԱԾ է: ԺԱՆՆԻ ԿԱՊՈՅՑ ՀԱԳԱՍ է:

— Բ. —

ԺԱՆՆԻ.՝

Ռուրէն, ժամ մըն է նովդ եմ, տեսական կը գրես... ինծի ալ քան
մը քսէ, չեմ զիտեր... քայց...:

ՈՈՒԲԷԽՆ.՝

ԿՆՈՋԸ ԶԵՐ-ՔԸ ԲՈՒՆԵԼՈՎ ւ

Ի՞նչ կ'ուգէիր զիտնալ, ֆեզ... սիրելս, ուրեմն... ԿԱՏԱԿՈՎ քա-
նաստեղծական ձեռով ապացուցանեմ...

ԺԱՆՆԻՆ ԻՐԵՆ ԴԱՐՁՆԵԼՈՎ ՀԱՄԲՈՒՐԵԼ Կ'ՈՒՋէ...:

ԺԱՆՆԻ.՝

ԿԱՍԵՑՆԵԼՈՎ

Ռուրէն, զիտեմ նոզիս, ես ալ ֆեզ... այդ չէ... ես ալ չեմ զիտեր,
այս երկիրը զալերնէս ի վեր... երանի եկած շըլլայինք:

ՈՈՒԲԷԽՆ.՝

Ես հայրենիք մը ունիմ այս երկրին մէջ, դէպի Արեւելք եւ ազ-
գակիցներ որոնք խնամքի պէտք ունին:

ԺԱՆՆԻ.՝

ԿԱՏԱԿԵԼՈՎ ԿԻՍՈՎ

Ազգակիցներդ խլեցին ֆեզ ինձմէ, դուն իմս ես մի մոռնար, մե-
րը՝ Շամիրամին եւ Լետնին:

ԿՐՈՆԱԿԻՆ ԿԸ ՓԱԹԹՈՒԻԻ ւ

ՈՌԻԲՔՆ...

Ժանձի հոգիս, խենք բաներ մի ըստ:
ԶԵՌՔԸ ՀԱՄԲՈՒԹԵԼՈՎ

ԺԱՆՆԻ...

ՎԵՐԱՑԱԾ
Կը յիշե՞ս, Ալպեաններու ձիւնապատ գազարը:

ՈՌԻԲՔՆ...

Խակ դուն, տեսե՞ր ես աշխարհի առաջին լեռ... Արարատը... օր
մը... հայր...

ԺԱՆՆԻ...

ԿԻՍԱԿԱՏԱԿ ԺՊԻՏՈՎ
Շովէն...

ՈՌԻԲՔՆ...

Շովէն... այդ ըստը դո՞ւն ես, իմ ժողովուրդիս համար որ աշ-
խարհի ամենէն համամարդկային եւ ամենատանջուած ազգն է քե-
րես:

ԺԱՆՆԻ...

Իրաւունք ունիս, ներէ: Չհասկցողին նոյնիսկ, պէտք է հասկը-
ցընել:

ՈՌԻԲՔՆ (ՈՏՔԻ).

Այո..., հասկցնել պէտք է... ժիշ առաջ լմնցուցի նոր մէկ ժեր-
քուածն, կ'ուզէի՞ր մտիկ ընել:

ԺԱՆՆԻ...

Անհամբեր եմ: Նոյնիսկ եթէ լաւ չհասկնամ:

ՈՌԻԲՔՆ...

Քերրուածին անունը՝ “Վերջին Հայերը”ն է:

ԿԱՐԴԱԼՈՎ ԱՐՏԱՍԱՆԵԼ – ԿԸ ՍԿՍԻ ԴԱՍԱԿԱՆ ՇԱՏ ՄԵՂՄ ՆՈՒՅԴ

Վ Ե Ր Զ Ի Ն Հ Ա Յ Ե Ր Ը

“Եարինա՞ն, հա՞յ, հօ՞յ, հա՞յ, Աստուած շկայ.

“Եարինան, հա՞յ, հօ՞յ, հայութիւն շկայ.

“Հեռուի եարերուն սրտիկը խօսի...”

– Շրջանակ կազմած բոլորն ուս ուսի’,

Հայ, նէյ, սիրու սրափի կը պարե՞ն, կ'երգե՞ն,
Սերունի, տղայ, հայ, նէյ, իրենք են,
Պանդուխու հայերը...:

Ո՛չ մարդ, ո՛չ բանուոր, հասարակ զրա՞ստ,
Կը ճօնեն մարմինն ու մուճակնին հաստ
Կը ծեծէ օտար երկրին հողը հար:
“Ափ մը հայրենի հող, հող ո՞վ պիտի տար,
“Հայ, հօյ, Հայաստա՞ն, քու հողը է հալա՞լ...”
Կ'երգեն պարելով, բայց կ'ուզէին լա՞լ
Թշուա՞ն հայերը...

Հարս ունինք, մեզի հարսնեւոր շկայ...:
Սուզ ունինք, մեզի սզանոր շկայ,
Ո՞ր մեղքին համար, ո՞վ է անիծեր
Հինգ հազար տարուան այս խե՞ղն ազգը ծեր...
Զո՞րս միլիոնին մէ՞կ ապաստան շկայ,
“Եարի նան, հայ կայ, հայութիւն շկայ...”
Կ'երգեն հայերը...:

Թագն առին, դազաղ մը տուին հայուն.
Մեր փառքն անցատոր, մեր Մա՞հն է կայուն...:
Արշա՞կ մեծ, որու քանակն ահազին
Տէզով կը ծածկէր փառքն արեզին՝
Ոտնակոխ կօրած գերեզմանդ դուն
Գլուխու վերցնէիր, տեսնէի՛ր անտուն,
Անտէ՛ր հայերը...:

Տեսա՞ր դուն մեռած զիւղերն անխոռով,
Հիւղերը փլած՝ կարմի՛ր պատեռով.
Հողմաղացներ լո՞ւտ թեւերով կոտրած,
Սերուկ դիակներ սարին վրայ կորա՞ծ,
Մատուռնին աւե՞ր, զրկուած խունկէ...:
Այս, հո՞ն է, հո՞ն, մեր Հայրենիքն, հոնկէ՝
Կու գան հայերը...:

Օտա՞ր, տեսա՞ր դուն աղբիքմերը զո՞վ,
Գեղջուկ այզիները զա՞ղջ ողկոյզով...

Դեռ կը միա՞յ ցած տանիքն հայրենի,
Դեռ կը ծաղկի՞ նոն բռնիլ վարդենի.
Դեռ կ'երգէ՞ այդ հի՞ն պլպուլը ցայզին...:
Հո՞ն, հո՞ն կ'երազեն, կու լան տիրազին
Աբոն՛ր հայերը...:

Մի՛ դպիր անոնց հոգույն փլուզո՞ւն.
Անոնք կ'անցնին լո՞ւ գաղտնիքով լեցո՞ւն,
Անոնք զիտեն թի՞ւր պատմութիւնները մուր
Անո՞նց որ կորան արեան մէջ տղմո՞ւտ,
Կախաղաններու ժաշե՞ր համօրէն...:
- Հազար մահով ծանր՝ կենդանի – Մա՞սն են
Ապրող հայերը...:

Ո՛չ, ո՛չ: Արշալոյսն իրենց պիտի զայ...:
Ու երե՞ չի զայ աւօտն ապագայ՝
Պիտ' կոռուին: Մինչ ե՞րբ...: Մինչեւ յաւիտեա՞ն:
Ու երբ դեռ երկրի վրայ Ազատութեան
Համար մեռնին ա՞փ մը մարդեր չնջի՞ն,
Անոնք պիտ' ըլլան Մարդկութեան վերջի՞ն,
Վերջին Հայերը...:

ՈՌԻԹԷՆ ՍԵՒԱԿ

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԵԱՆ ԱԽԱՐՏԻՆ, ԺԱՆՆԻ ԿԸ ՆԵՏՈՒԻ ՈՌԻԹԷՆԻ ԲԱ-
ԶՈՒԿՆԵՐՈՒՆ. ՆՈՒԱԳԸ ՔԻՉ ԱԻԵԼԻ ԲԱՐՁՐ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ ՄԻ
ՔԱՆԻ ԵՐԿՎԱՅՐԿԵԱՆ. ՅԱՆԿԱՐԾ, ԴՈՒՌԸ ՈՒԺԳԻՆ ԿԸ ԶԱՐՆՈՒԻ,
ՆԱև ԻՐԱՐՈՒ ԿԸ ՆԱՅԻՆ. ԱՊԱ ԺԱՆՆԻ ԽՈՐՔԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ Կ'ԵՐԹԱՅ
ԵՒ ԲՆԱՋԴԱՑԻՆ ՍՈՍԿՈՒՄՈՎ ՈՌԻԹԷՆԻՆ.

ԺԱՆՆԻ...

Սեւակ, լոյսերը մարէ:
ՍեհԱԿ ՔԱՅԼ ՄԸ Կ'ԱՌՆԷ, ԱՅԴ ՄԻՃՈՅԻՆ, ԼՈՅՍԵՐԸ ԿԸ ՄԱՐԻՆ
ԲԱՅԻ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԴՈՒՐՄԻ ԿԱՊՈՅՏ ԼՈՅՍԷՆ – ՆՈՒԱԳՆ ԱԼ, ԼՈՅ-
ՍԵՐԸ ՄԱՐԱԾ ԿԸ ԴԱԴՐԻ:

ՈՌԻԹԷՆ...

Ինչո՞ւ.

ՇԱՏ ԽՈՐՃՐԴԱԽՈՐ ~ Միրահազները մութը կը սիրեն ~ ԺԱՆՆԻՆ ՄՈ-

*ՏԵԽԱԼՈՎ ԴՐԻՄՍ ՆԱՅԻԼ Կ'ՈՒԶԵԼ ։ ԺԱՆՆԻ ԿԸ ՔԱՇՈՒԻ ԴԵՊԻ ՆԵՐՄ ։
ԴՐԻՄԸ ՎԵՐՍՏԻՆ ԿԸ ԶԱՐՆՈՒԻ:*

ԺԱՆՆԻ.՝

*ՏԵԽԱԼՈՎ ՄԸ ՆԱԿԱՁԳԱՑՈՒՄՈՎ ։
ԴՐՈՅ ԲԱՍ ԱՊԱՍԿ, ԵՍ ՆԱՅԻՄ.*

ԶԱԽԵՆ Կ'ԵԼԼԵ. ԴՐԻՄՍՆ ԶԱՅՆԸ ԿԸ ԼՍՈՒԻ.՝

ԲԱՅց այս ժամուն, ի՞նչ պատահած է, ի՞նչ կ'ուզե՞մ:

ԶԱՅՆԸ ԴՐԻՄՍԷՆ.՝

ԹՈՎԻՑ ՊԵՂԵՐ:

ԺԱՆՆԻ.՝

*ՎԱՅՐԿԵԱՆ ՃԸ...
ՎԱԽՈՎ ՈՌԻԲԷՆԻՆ ՆԱՅԵԼՈՎ ։*

ՈՌԻԲԷՆ.՝

*ՏԱՐԱԿՈՅՍՈՎ ԺԱՆՆԻԻՆ ԿԸ ՄՈՏԵՆԱՅ ։
ՈՎԳԵՐ ԵԵ:*

ԺԱՆՆԻ.՝

*ՀԱՏԻԿ ՀԱՏԻԿ.
ՈՍԹԻԼԱՆՆԵՐ...*

ՈՌԻԲԷՆ.՝

ՈՒՂԱԾՆԻՆ Ի՞նչ է...

ԺԱՆՆԻ.՝

ԶԵՄ ԳԻՄԵՐ, ԵՍ ԱԼ ԵՐ ԲԱՐԳՈՒԳԻ՝ ԹՈՎԻՑ ՊԵՂԵՐ, ԸՍԻՆ...:

ՈՌԻԲԷՆ.՝

*ԼԱւ, ԲԱՍԼՋԱՅ... ճիմա կ'երբամ... ՀԱՍԿՅԱՄ է ՅԱՅՏՆԻ ԶԸՆԵՐ ։
Ժաննի, սիրելիս, քաջ ըլլալդ պէտք է... Իճծի ալ Վարուժանին եւ
Սիամանքոյին բովը պիտի տանին... քաջ եղիր, տղաքը մտածէ...
զանոնք հայ մեծուր... միշտ անոնց պատմէ ՝‘Վերջին Հայերը’:*

— Վ Ե Բ Զ Բ. —

*ՅԱՆԿԱՐԾ ԼՈՅՍԵՐԸ ԿԸ ՄԱՐԻՆ, ՇԱՏ ՑԱՄ, ՀԵՌՈՒԷՆ ՄԱՀԱԿՈՉ ԹՀՄ-
ԲՈՒԿԻ ԶԱՅՆ.*

ԽՕՍՆԱԿ.:

Մաղկաբոյր ապրիլեան զով զիշեր էր – ՀԱՏԻԿ – ՀԱՏԻԿ – եւ այդ զիշեր բութերը Ռութեն Սեակը տարին:

ԹՄԲՈՒԿԸ ՔԻՉ ՄԸ ԿԸ ԶՈՐԱՆԱՅ, ՄԵԶՏԵՂԻ ՎԱՐԱԳՈՅՐԸ ԿԸ ԳՈՅՆԻ, ԲԵՄ ԿԸ ՄՏՆԷ ԱՐՏԱՍԱՆՈՂԸ – ԹՄԲՈՒԿԻ ԶԱՅՆԸ ԿԸ ԽԱՌՆՅԻ – ՃԱՏ ՅԱԾ ԶԱՆԴԱԿՆԵՐՈՒ ԶԱՅՆԻՆ, ԵՐԲ ԿԱՏԱՐԵԱԼ ԼՌՈՒԹԻՒՆ ԿԸ ՏԻՐՔ, ԱՐՏԱՍԱՆՈՂԸ ԿԸ ՍԿՄԻ ԱՐՏԱՍԱՆԵԼ «ՃԱՆԴԱԿՆԵՐ»Ը:

ԶԱՆԴԱԿՆԵՐ ԶԱՆԴԱԿՆԵՐ

Զանգակներ, բարի՛, բարի՛ զանգակներ,
Խ՞նչ բան կասեցուց ձեր գուծկան լեռուն,
Խօսք ելլել կ'ուզէ արիւնը վազուն...
Կը լոէ՛՛, բարի՛, բարի զանգակներ:

Արդեօֆ ձեր միստիկ հագագն արոյրէ,
Ուր կեղե՛ւ կապեց աղօրքի փոշին,
Եւ ուր կ'երազէ՛ր խունկի գոլորշին,
Յեղակարծ ցաւէն՝ անզօ՛ր կը լոէ՛,

Ո՛չ, ձեր դարաւոր հոգին պղինձի
– Ուր շատ, շատ յանախ տեսեր է բարին
Յաղրուած շարէն – այժմ իր բարբարին
Ու իր Աստուծոյն վրայ կը կասկածի...

Արդ ո՞ւր է՛ շնաղ խոստումներ խաշին,
Եղրայրուրեան զո՞ւր բարբարեր, ո՞ւր է՛,
Կրակ կը փսխէ հողն ամենուրեբ...
Գետերն արիւնո՞վ, դիակո՞վ կ'ուռչին...

Ու կ'իյնայ այն որ կը ծնկէ վախով,
Զի բուռն աւելի արդար է խաշէն.
Զի կեանքն անոնց է միայն որ ժաշ են,
Անո՞նց որ կ'ապրին ուրիշին մահով:

Լո՞ւր է՛, զանգակներ, Աստուծն է մեռեր,
Դո՞յջ տուէ՛ վաղուան, իր հա՛սկը մեռաւ,

Գո՞յծ տուէք հայուն, զի ա՞զգը մեռաւ,
Զանգակնե՞ր, ծերո՞ւկ, բարի զանգակներ... .

Ինչպէս կ'ուզէի ձերին պարանին
Կախուիլ ու ցնցել երկա՞ր բազուկով,
Անո՞նք որ ինկան բիրո՞վ, բովի բով,
Զեր դօղանշին հետ, լալու պէտք ունին...

Հոգիիս հազա՞ր խուլ դօղանջներով
Գոռացէ՞ր, զանզե՞ր, ու կատադուկն
Գահավիժեցէի ձեր երկար բանէն,
Ռորկէ միայն լալ զիտցաք դարերով...

Օ՛, դօղանջեցէ՞ր, Աստուա՛ծն է մեռեր... :

ՈՌԻԹԻՆ ՍԵՒԱԿ

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԵԱՆ ԱԻԱՐՏԻՆ, ԽՕՍՆԱԿԸ ԿԲ ՄՏՆԷ ԱՆԿԻԻՆ ՄԸ ՈՒԹ
ԳԱՅԱՍ ՊԱՀՈՒՆ, ՎԵՐՃԻՆ ՏՈՂԸ Կ'ՂՄՍԷ - ԼՈՅՍԸ ՎՐԱՆ -

Օ՛, դօղանջեցէ՞ր, Աստուա՛ծն է մեռեր... .

ԽՕՍՆԱԿ...

Այս վերջին տողը ցայտուն ընդվզումն է իր նախազզացման եւ
զուսացուրկումը հանդէպ մարդ յորշորջուած զազանին: 1909-ի Կի-
լիկիոյ եղենի ազդեցուրեամբ գրուած տողերը, ո՞վ կ'ըսէր թէ իր
իսկ նակատագրի պատմութիւնը պիտի ըլլար, 1915-ին... Բայց 1915ի
անմարդկային դրուազները պատմելու չեմ վերստին: Սակայն եւ
այնպէս, Սեւակի արիւնու արարին մէջ վսեմական երանգ մըն ալ
կայ որ վստան եղէք, արիասիրա և անշուշտ զաղափարապաշտ նայ-
րենաւէր մեկենաս մը, կամ մեկենասներ երէ գտնուէին, կարելի կ'ըլ-
լար, Սեւակի կեանքի պատմութիւնը շարժանկարի սէնարիոյի մը
վերածել, եւ վստան եղէք, քանկազին բարեկամներ, որ մի ժիշ վարպե
տուրեամբ - առանց ազգայնամոլութեան - միջազգային շափանիշով
ֆիլմ մը կրնայ ըլլալ: Հոս, նոյնիսկ, Ֆրանսայի մէջ, բաւ է որ երկու
հոգի այս ըսեն... ՊԱՌԻՉԱՆ - Ալէն Թերզիեան եւ Աշոտ Մալաքեան,
այսինքն Հանրի Վերնէօյ: Սէնարիոն ալ իր բեմականակով պատրա-
տուելու վրայ է արդէն:

Ինչպէս Սեւակ արգանատեր էր եւոպական տէրութիւններու ժա...

դաքական նկատումներու անտարերութենէն որ մնացեր էին լուս
վկաները գազանային կատարուածին – ՊԱՌԻԶԱ –

ՅՈՒԶԻՉ ՆՈՒԱԳ ՄԸ ԿԸ ՍԿՍԻ ՄԻՇՏ ՑԱԾԷՆ, ՄԻՆՉԵՒ ՈՐ ՏԵՂ ՄԸ ԿԸ
ՄԱՐԻ ԻՐ ՄԷՋ: ՀԻՄԱ ԼՈՅՍԸ ԿԱՊՈՅՏ Է –

Գիշերով... Ռուբէն Սեւակը տարին... Տարին նաև Վարուժանը,
Սիամանքօն, Կոմիտասը... եւ տակափն, հարիւճներով մտաւրա-
կան: Տարին նամբորդութեան մը որ վերադարձ չունէր...

Տիկին Սեւակի գերմանումի մայրը որ հոն էր այդ շրջանին,
տեսնելով տառապանքը իր աղջկան, միամտաբար կը հարցնէ. “Ո՞ւր
կրնայ գացած ըլլալ”: Խեղճ կիճը, շեր զիտեր որ, Թուքիոյ մէջ հայ
մը, տեղէ մը ուրիշ տեղ չի կրնար երքալ, այլ միայն կը տարոփ:
“Բայց ո՞ւր եւ ինչո՞ւ”. ահա պատասխանը այդ հարցումին:

ԷՔՐԱՆԸ ՄՈՒԹԻՆ ԻՉԱՍ Է – ԽՕՍՆԱԿԻՆ ԼՈՅՍԸ ԿԸ ՄԱՐԻ – ԻՆՔՆ ԱԼ
ՆԵՐՍ Կ'ԵՐԹԱՅ. ԱՆՄԻՃԱՊԷՍ ՏԻԿԻՆ ՍԵՒԱԿԻ ԳՐԱԾ ՆԱՄԱԿԸ ՊԱՍ-
ՏԱՌԻՆ, ՎԵՐԱԴԱՐՁՈՒԱԾ ՆԱՄԱԿԻՆ ՊԱՀԱՐԱՆԸ ՈՐՈՒՆ ՎՐԱՅ ԿԱՐ-
ՄԻՐ ՆԵՏՈՎ ՑՈՅՑ ՏՐՈՒԱԾ Է. – «ԲԱՄԴԻ, ՍԱՆ Լ'ԷՍԷ Տ'ԱՏՐԻՍ – (ՀԱ-
ՏԻԿ – ՀԱՏԻԿ),

ՊԱՏԿԵՐ Գ. – ՊԱՏԿԵՐԸ ԿԸ ԶՔԱՆԱՅ. ԱԶԴՈՒ ՆՈՒԱԳ ՄԸ ՔԱՆԻ ՄԸ
ՐՈՊԷ: ՆԱԽՈՐԴ ՏԵՍԱՐԱՆԸ ՍԷՄՓՈԼԻՔ ԶԵԽՈՎ ԱԲՍՈՐԱՎԱՅՐԸ ԿԸ ՊԱՏ
ԿԵՐԱՑՆԷ, ՅԱՐԴԻ ԱՂՏՈՏ ՊԱՐԿԵՐ ՈՐՈՆՔ ԳԵՏՆԷՆ ՔԻՉ ԲԱՐՁՐ ԴՀՐ-
ԻԱԾ ԵՆ ՍԵՏՈՒԿՆԵՐՈՒ ՎՐԱՅ, ԲԵՄԻՆ ՎՐԱՅ ԵՐԵՔ ՀՈԳԻ ԿԱՆ. ՄԷԿԸ
ՈՏՔԻ, ՊԱՏՈՒՀԱՆԻՆ ՄՈՏ, ՄԻՒԾԸ ՆԱՏԱԾ, ԳԼՈՒԽԸ ԶԵՌՔԵՐՈՒՆ
ՄԷՋ – ՄԻԱՅՆ ԴՈՒՐՍԷՆ ԼՈՅՍ, ԿԱՐՄԻՐ ՈՒ ԴԵՂԻՆ, ԱՅՍԻՆՔՆ, ՏԵ-
ՍԱԿ ՄԸ ՍԻԼՈՒԷԹ ԿԸ ՍՏԱՆԱՆ.

ԿԸ ՄՏՆԷ ՑԱՆԿԱՐԾ ՍԵՒԱԿ, ԳՐԵԹԷ ՇՆՉԱՍՊԱՌ, ՀԱՐՑ ՏՈՒՈՂԸ
ՎԱՐՈՒԺԱՆՆ Է ՇՈՒԱՐԱԾ.

ՎԱՐՈՒԺԱՆ. –

Խ՞նչ կայ, բա՞ն մը պատանեցաւ, շար լո՞ւր մը...

ՍԵՒԱԿ. –

Ո՞ւր են միւսները Վարուժան, տե՞ղ մը գացին, քէ տարին...

ՎԱՐՈՒԺԱՆ. –

Հոս են, մի վրդովիր, նստէ, նախ հանդարտէ:

ՍԵՒԱԿ. –

ԱՌԱՋԻՆԸ ՑԱԾ, ԵՐԿՐՈՐԴԸ ԲԱՐՁՐ –

Հանդարախմ.., դուն հանդաշտ ես...

ՆՈՅՆ ՊԱՀՈՒՆ, ԿԸ ՄՏՆԷ ԱՐԱՄ -

Իսկ դո՞ւն, լաւ որ եկար Արամ, դուն հանգի՞ստ ես, ըսէ, պատասխան տուր:

ԱՐԱՄ.-

Շուարած.

Ի՞նչ ըսեմ. ոչինչ ունիմ ըսելիք:

ՍԵՒԱԿ.-

ԻՆՔՋԻՆՔԸ ԶՍՊԵԼՈՎ, ԲԱՅՑ ԶՂԱՅՑՆՈՒԹԵԱՄԲ -

Ունիս, ունիս, ես, դուն, ան, բոլորս ալ ունինք - ԶՂԱՅԻՆ - եւ պէտք է ոք ըսենք, ընենք:

ՎԱՐՈՒԺԱՆ.-

ԱՆ ԱԼ ԶՂԱՅՑՆԱՑԱՌ Է -

Բայց ի՞նչ ըսենք, ի՞նչ կ'ուզես ոք ընենք:

ՍԵՒԱԿ.-

ՏԻՐԱԿԱՆ -

ԵՐԴՈՒԽՄ...

ՊԱՀ ՄԸ ԼՈՌՈՒԹԻՒՆ, ԲՈԼՈՐՆ ԱԼ ԻՐԱՐՈՒ ԿԸ ՆԱՅԻՆ

ՄԻՔԱՅԵԼ.-

ԻՐ ՏԻՐԱԿԱՆ ԶԱՅՑՆՈՎ -

ԵՐԴՈՒՄ... ի՞նչ բանի համար:

ՎԱՐՈՒԺԱՆ.-

Մարդ առանց պատճառի երդում շըներ. մնաց ոք, Աստուծոյ հանդէալ ունեցած հաւատքն կասկածելի է:

ՍԵՒԱԿ.-

Այստեղ, Աստուծոյ վկայութիւնը պէտք չէ երդուելու համար:

ՄԻՔԱՅԵԼ.-

ԼԱԻ ՄԸ ԶԷ ՀԱՍԿՑԱՌ -

Ուզե՞մն:

ՍԵՒԱԿ.-

ՈՏՔԻ ԻՈՐՀՐԴԱԿԻՈՐ -

Մեզի պէս մարդոց համար, խօսք բաւական է:

ՎԱՐՈՒԺԱՆ.-

Այս գենենին մէջ ըսուածները զգացական ազդեցութեան տակ, օդին մէջ փոշիանալու դատապարտուած են:

ՍԵՒԱԿ.-

Թող մեր այդ փոշիներուն վրայ, Հայրենիքը հիմնուի...

ԱՐԱՄ.-

...Մեռելներու... ՀԱՏԻԿ - ՀԱՏԻԿ -

ՍԵՒԱԿ.-

Այս, բայց արիասիրու ժաշերու մեռելներուն վրայ:

ՎԱՐՈՒԺԱՆ.-

Թոլորս ալ դատապարտուած ենք - ԲԱՌԸ ԿէՄ ԹՈՂԱԾ - մի ե-
րազեր Ռուրէն:

ՍԵՒԱԿ.-

ՀՄԲՈՍ ՃՂԱՑՆՈՒԹԵԱՄՐ -

Ցեղիդ Սիրու յիշէ... քու գրած սա ժառեակը... - ԿԱՐՏԱՍԱՆԻ -

Գրիշս դաշոյն եւ կաղամարս կարմիր

Սիրու գազան ոսխին:

ՎԱՐՈՒԺԱՆԻՆ ՇԱՊԻԿԸ ՔԱՇԵԼՈՎ -

Այս տողերը գրողը դուն չէի՞ր...

ՎԱՐՈՒԺԱՆ.-

ԱՅՍ ԱՆԴԱՄ, ԱՆ ԱԼ ՀՄԲՈՍ ՃՂԱՑԻՆ -

Այս, այս, ես էի, բայց երանի քէ գրիշի տեղ սուր շարժած ըլլա-
յի...

ՄԻՔԱՅԵԼ.-

ՀՆԴՄԻԶԵԼՈՎ ԲՈԼՈՐՆ ԱԼ ՈՐ ԻՐԵՆՑ ԶԻՂԵՐՈՒՆ ՏԷՄԸ ԶԵՆ,

Հանդարակ Վարուժան, անոր ալ ժամանակը կայ... օր մը...

ՎԱՐՈՒԺԱՆ.-

ՄԻՇՏ ԲՈՐԲՈՐՔԱԾ -

Օր մը, ո՞ր օրը, անա հիմա է այդ օրը, եւ մենք.. ՌՈՒԹԷՆԻՆ հեք-
ջինք ԶՄՊԵԼՈՎ -

Լաւ, ըսէ Ռուրէն, ի՞նչ ձեւ երդում մը կ'ուզես որ ընենք...

ՍԵՒԱԿ.-

Թէ միշտ, զլուխնիս վեր, դէսի Արարատը պիտի ժալենք. եթէ նոյն-
իսկ մահուան տանին մեզ:

ԱՐԱՄ. -

ԿԸ ՇՆՐԱԴՐԷ ՇԱՏ ՀԱՆԴԱՐՏ -

Կ'ԵՐՊԵՆՈՒՄ...

ՄԻՔԱՅԻԼ. -

ԳԼՈՒԽԵՐ ԽՈՆԱՐՀԵԼՈՎ -

ԵԱ ԱԼ...

Ո-ՈՒԲԷՆ ԵԻ ՎԱՐՈՒԺԱՆ ԴԷՓԻ ԽՈՂՎԸ Կ'ԵՐԹԱՆ: ՆԱԽ ՎԱՐՈՒԺԱՆ
ՋՊԱ Ո-ՈՒԲԷՆ ԴԷՓԻ ՃՈՂՈՎՈՒՐԴ ԿՈՇ ԴԱՄՆԱՆ ԳԼՈՒԽԵՆԻՆ ՎԵՐ: ԱՅԴ
ՄԻԶՈՑԻՆ, ԴՈՒՐՍԻ ՃԵՐՄԱԿ ԲՈՒՐԱՍՈՒԹԸ ԳԼՈՒԽԵՆԻՆ ԿԸ ԼՈՒՍԱ-
ԽՈՐԷ - ԲՈԼՈՐՆ ԱԼ ՔԱՐԱՅԱՍ ԵՆ, ԼՈՅՍԵՐԸ ԿԱՄԱՅ - ԿԱՄԱՅ ԿԸ
ՄԱՐԻՆ. ՑԱՄԿՆ ՄԻՆՉԵՒ ԱՄՏԱՍԱՆՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԸ ՆՈՒԱԳ -

ՍԵՒԱԿ Կ'ԱՐՏԱՍԱՆԵ՝

“ԱՆՈՆՔ ՈՐ ԿՈՒ ԳԱՅ”

“Ահա մենք կու զանք” - կ'ըսեն աճոնք որ

կու գան, շէ՞մ լսեր տրափիւնն ահաւոր -

Մուրը շնչելէն աշխերնիս կուրցած

Ու արեան հոտէն ոնզունզնիս լայն բաց:

“Ահա մենք կու զանք, ուսով նրելով

Մեր ցաւին անիւր դարսւնոլով,

Երկրագունջիս վրայ, խաւարին մէշէն,

Բոլո՞ր անոնց վրայ որ դեռ կը շնչեն...:

“Ահա մենք կու զանք ահեղակորով

Մեր յոյսին կուանիր դաշապաշարներով

Խօսեցնելու անանո՞ւն կորած

Գերեզմաննոցներն համայնատարած...:

“Ահա մենք կու զանք ու մենք նզովն ենք,

Ու խաւարին մէշ մխուած տէզը նենգ.

Վրէժներու հիդրան ենք փայփայելի,

Մե՞նք, սարսափահա՞ր ու սարսափելի...:

“Մենք” հին ուխտերու նո՞ր ուխտագրնաց
Մենք” Սուսերը բիրտ ու Գիրքն օրինաց.

Մենք՝ Յասման ջրվէ՛ծը սարի կողէն.
Մենք՝ Աղջամուղջի ծընունդ լուսեղէն...:

“Ձեզի՝ որ Տերծուած մեր մարքերէն ձի՛ք
Հարսնի՛, մեղի վրաններ կառուցի՛...
Ու ձե՛զ՝ Եւրոպեան դի՛ք որ շնագին...
Սակարկեցի՛ մեր արեան լուսքեան գին...”:

“Չեր սրտին դռնե՛րը փակեցէ՛ խով,
Սովե՛ր սրեցէ՛, սրբեցէ՛ զանխո՛վ,
Սրբեցէ՛ ձեր խղճին վրայ ժարացած,
Ու ատամներուն վրայ ձեր զաւակաց...”:

“Ահա մենք կու զա՞նք. հովերուն մէշէն
Զէ՛ֆ լսեր ոսկրեր որ շշնչեն...:
Ամէնքս ալ զազիր դիակ, խոռոշ զանկ,
Ահա մենք կու զանք, ահա մենք կու զանք...”:

ՈՈՒԹԷՆ ՍԵՒԱԿ

ԽՕՍՆԱԿ. -

Սովուն վրայ սահող լուռ թեւնակին պէս...
Անոնք գինովցան առանց ժննելու...
Ու լացին սրտի պէտքի մը նլու...
Անոնք խոկացին եղեմն ու ծնան
Անէորեան մեծ հսկան նիրվանան,
Ու երազասես նազովրեցին նեզ...
Ու երկումքը հեշտ էր մահուան մը պէս...

ԽՕՍՆԱԿ. -

Լացը վերյիշում մըն է լոելսան
Թէ ի՞նչ ալ ըլլանք, մարդեր ենք միայն...

ԱՅՍ ՄԻՋՈՑԻՆ ԲԵՄԻ ՄԷՋՏԵՂԻ ՎԱՐԱԴՈՅՐԸ ՔԱՇՈՒԱԾ ԷՐ - ԵՐԲ
ԼՈՅՍԱԼ ԿԸ ՎԱՄԻՆ ՍՄԱԿԻԵԼ ԴԵՂԻՆ, ԲՈԼՈՐՆ ԱԼ ԿԱՐՄԵՍ ՑՈՒՆԱԾ
ՆՍՏԱԾ ԵՆ ԽՇԵՍԱԿՆԵՐՈՒՆ ՎՐԱՆ -

ԽՕՍՆԱԿ. -

Տիմար միամիտներ ենք եղեր բոլորս ալ, որ երիտասարդ իբրի-
հատականներու խոստումներէն խարուցանք:

ՄԻՔԱՅԵԼ.-

Ատակը, Հիւրիէք, Միւսավար...

ՎԱՐՈՒԻԺԱՆ.-

Արդարութիւն, Ազատութիւն, Հաւասարութիւն...

ՍԵՒԱԿ.-

Ես քեզ եմ այդ հաւասարութիւն կոշուած անմարդկային սուափն վրայ:

ԱՐԱՄ - (ԶԴԱՅԻՆ).

Սուտ, սուտ, բայց ուշ հասկցանք: Խսկ ես, պիտի շխարուիմ այդ բռենիին կեղծ առաջարկեն. խսկ եքէ մոլորիմ՝ սպաննեցէ՞ զիս:

ՎԱՐՈՒԻԺԱՆ.-

Պարզ խօսէ, լուսաբանէ որ հասկեանք...

ՍԵՒԱԿ - (ՀԵԳՆԱԿԱՆ).

Պարզ որ հասկեանք, լաւ... (ֆալելով) Գիտցէ՞ որ շատ մը բռւրգ հիւանդներու կարգին, Արապաճրպաշի Խսմայիլի աղջիկը կը դարմանեմ եւ, հանուր մարդկութեան, անխափ ամէն շանք ի գործ դնելով, աղջիկը գրեքէ դարմանուած է:

ԱՐԱՄ.-

Երանի հայ ըլլար այդ աղջիկը:

ՍԵՒԱԿ.-

Թռ' դ աղջիկը, հայրն է կարեւորը:

ՄԻՔԱՅԵԼ.-

Հա՞յրը - (զարմացած) ա՞ն ալ հիւանդ է.

ՍԵՒԱԿ.-

Ընդհակառակը, վագրի մը պէս առողջ է:

ՎԱՐՈՒԻԺԱՆ.-

ԱՆՇԱՄԲԵՐ

Վերջապէս, եզրակացութիւն...

ՍԵՒԱԿ.-

Ես այդ զագանային մարդը խոստացաւ փրկել զիս.

ԱՐԱՄ.-

Տեսա՞ր որ Աստուած ձայներնիս լսեց:

ՎԱՐՈՒԻԺԱՆ.-

Փրկել... աղջիկը ազատած ըլլալո՞ւդ համար... ուրախ եմ:

ՍԵՒԱԿ.-

ԿՏՐՈՒԽ -

Ե՞ս, ոչ...

ՎԱՐՈՒԻԺԱՆ.-

Ինչո՞ւ, ապրիլը երջանկութիւն է:

ՍԵՒԱԿ.-

Ինձի համար՝ վատութիւն է:

ՄԻՔԱՅԷԼ.-

Դուն խենդեցեր ես Ռուրեն...

ՍԵՒԱԿ.-

Խենդեցե՞ր... երէ պայմանը ընդունիմ, խենդեցած եւ վատաքար
խենդացած կ'ըլլամ:

ՎԱՐՈՒԻԺԱՆ.-

ՃՂԱՅԻՆ -

Պայմա՞ն... ի՞նչ է պայմանը: ՍԵՒԱԿ ՀՈՒՇ ԿԸ ՄՆԱՅ ՎԱՐՈՒԻԺԱՆ
ՃՂԱՅԻՆ - Ըսէ որ հասկնամ:

ՍԵՒԱԿ.-

Թրժանամ, մահմետական դառնամ:

ԲՈԼՈՐԸ ՔԱՐԱՅԱՍ ԻՐԱՄՈՒ ԿԸ ՆԱՅԻՆ -

ԱՐԱՄ.-

Թրժանալ...

ՄԻՔԱՅԷԼ.-

Մահմետական...

ՎԱՐՈՒԻԺԱՆ.-

ՇԱՏ ՑԱՍ ԶԱՅՆՈՎ - Իսլամ...

ՍԵՒԱԿ.-

Եւ անկէ վերջ, աղջիկը փրկած ըլլալուս համար... իբրև քէ ե-
րախտապարտ է ինձի եւ կ'ուզէ քրածիս փոխարէն, վարձատրէ զիս...

ՄԷԿէՆ ՃՂԱՅԻՆ ՆՈՊԱՅՈՎ ԲԱՐՁՐ.

Եւ աղջիկն ալ որ սիրահարած է եղեր ինձի, կ'ուզէ ամուսնա-

ցընել ինձի նետ: Երբ ըսի քէ արդէն ամուսնացած իմ եւ երկու զա-
տակ ունիմ... “վեաս շունի, մեր կրօնէր ազատամիտ է, անոնք հոն
կ'ապրին, իսկ դուն ալ Աստուծոյ կրօնէր ընդունելով ճոս կ'ապրիս:
Արդէն, վերադարձ շունիք, զիտե՞ս գոնէ աղջկանս կեանքին պէս,
ժուկդ ալ ազատած կ'ըլլաս” – ըսաւ:

ԱՐՄԱՆ.-

ՂՈՇՈՒԹԵՆՔ ՄԲ ԵՏՔ -

Երէ ընդունիս, գոնէ կեանքդ շահած կ'ըլլաս:

ՍԵՒԱԿ.-

ԱՆՄԻՋԱՊԷՄ -

Վատարար դաւանանելով:

ՎԱՐՈՒԽԺԱՆ.-

Մեզմէ մէկը պէտք է ապրի, ապազայ սերունդներուն պատմելու
համար այս անուրանալի, զազանային իրականութիւնը:

ՄԻՔԱՅԷԼ.-

Այս, դուն, մանաւանդ դուն պէտք է ապրիս...

ՍԵՒԱԿ.-

Իսկ դո՞ւմ – ՎԱՐՈՒԽԺԱՆԻՆ – Դո՞ւն Վարուժան: – ԲՈԼՈՐԻՆ – Բո-
լորդ պիտի կարենայի՞մ այս ըսել եւ – ՆՈՂԿԱՆՔՈՎ – եւ... քրքա-
նալ...

ՎԱՐՈՒԽԺԱՆ.-

Ոչ, բայց դուն, այսինքն, ժու կացութիւնդ տարբեր է: Գրող, բա-
նաստեղծ եւ բժիշկ ալ ես նոյն ժամանակ եւ հայրենիքը պէտք ունի
ժեզի:

ՍԵՒԱԿ.-

Թալաար, իմ, ձեր եւ նոյնիսկ՝ կղերին, ինչ զիտնամ օրօնցի
մանուկէն մինչեւ կարուածանար պառաւին միջեւ տարբերութիւն չէ
դրած երբ հրահանզած է սապէս.

“ԹԱԼԱԱԹԻ ՀԵՌԱԳԻԲԸ”

ՑԱՆԿԱՐԾ ԼՈՅՍԵՐԸ ԿԸ ՄԱՐԻՆ, ԷՔՐԱՆԸ Կ'ԻՉՆԵԼ ՈՒ ԹԱԼԱԱԹԻ ՀԵ-
ՌԱԳԻԲԸ Կ'ԵՐԵՒԻ:

– Վ Ե Բ Զ Գ. –

ԱՅՍ ՄԻԶՈՅԻՆ, ԹՄԲՈՒԿԻ ԶԱՅՆ - ՔԱՆԻ ՄԸ ՐՈՊԵ ՎԵՐՋ ԿԸ ՄԱՐԻ -
ԼՈՅՍԵՐԸ ԿԸ ՄԱՐԻՆ: ՄՈՒԹԻՆ, ԵՏԵԻՆ ՏԷՔՈՐԸ ԿԸ ՇՏԿՈՒԻՆ, ԺՈՂՈ-
ՎՈՒՐԴԸ ԲԱՆ ՉԻ ՏԵՍՆԵՐ, ԱՅԴ ՊԱՀՈՒԻՆ, ԽՕՍՆԱԿԸ ՈՐ ԿԻՆ ՄԸՆ Է,
ԲԵՄ ԿԸ ՄՏՆ. ՆԱԿՈՐԴ ԽՕՍՆԱԿԻ ԿԵՑԱՇԻՆ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ Կ'ԵՐ-
ԹԱՅ. ՄԻՇՏ ԱԻԱՆ ՍԸՔՈՒՐԻՆ ԾԱՅՐԸ ԲՈՒՐՍՈՒԻԻԹ ՎՐԱՆ ՃԵՐՄԱԿ ԿԸ
ԼՈՒՍԱԽՈՐԸ, ՄԻՇՏ ՄԷՋՔԵՆ ՎԵՐ ԳՈՅ ԳՈՅՆ, ԺԱՄԱՆԱԿԻ ԵՐԿԱՐ ՀԱ-
ԳՈՒՍՏ ՀԱԳԱՅ. ՄԻԱՅՆ ՉՈՐՍ ՏՈՂ ՔԵՐԹՈՒԱՆԸ ԿԱՊՈՅՏ ԼՈՅՍՈՎ
Կ'ԱՐՏԱՍՏԱՆԷ, ՎԵՐՋԸ ԱՆՄԻԶԱՄՊԷՄ ՃԵՐՄԱԿ ԼՈՅՍ -

ԽՕՍՆԱԿ ԿԻՆ.-

“Ես կ'երբամ միշտ անծայրածիր
Դամրաններ են ուտիս նետեր,
Քեզ սիրող մեղմ սիր մը պէտի էր,
Դուն փորորիկին կուրծքդ բացիր...”

Աշխարհ... - ՀՈՍ ՃԵՐՄԱԿ ԲՈՒՐՍՈՒԻԻԹԸ ԱՆՄԻԶԱՄՊԷՄ - կու-
րացեր էր կարծես: Մարդը, մարդը կը սպաննէր, իսկ բաղաբագէտ-
ները առանց սուրփ, առանց բոյնի կը սպաննէին ի շան իշխող դա-
սակարգի պարարտացման, ուսուցիկ սուս խոստումներով կը ձրգ-
տէին միայն յաւերժացնել իրենց իշխանութիւնը:

Հայոց աղիողորմ աղերսանեներուն արձագանգը տարածուեր էր
եւրոպայէն մինչև Ամերիկանները, շատեր ուզեցին միշամտել, զիր-
եր, թերթեր, երատարակեցին կարենալ առաջքը առնելու նամար այդ
զազանային արարքներուն, բայց բոլորն ալ ցնդեցան օդին մէջ: Քա-
ղաքակիրք կաշուած տէրութիւններու ներկայացուցիչներուն եղած դի-
մումները անարդինք մնացին...

Բայց, Տիկին Զիլինկիրեան ժաննի տակաւին յոյս ունէր, կ'ա-
պահինէր այդ սուս փրկիշներուն ուժին ու կը դիմէր ամենուն: Նոյն-
իսկ, օր մը, իր սեռակիցը եւ բուրք երիտասարդական շարժումներուն
շահակիրններէն մէկը եղող գրագիտունի Հալիտէ էտիպի գնաց...

ԼՈՅՍԸ ԿԸ ՄԱՐԻ... ԽՕՍՆԱԿԸ ՈՐ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱԼԻՏԸ ՊԻՏԻ
ՄԱՐՄԱՆԱԽՈՐԸ, ՄՈՒԹԻՆ, ԳԼԻՈՒԻՆ ԼԱԶԱԿԸ ԴՐԱՄ, ՄՈՒԹԻՆ ՄԷՋ ԲԵ-
ՄԻՆ հՈՐՔԻՆ, ՀԱԼԻՏԸ ՍԵՆԵԱԿԸ ԳԱՅԱՄ է - ԻՐ ՎՐԱՆ ԱՂՈՏ ԼՈՅՍԵՐ
ԿՈՒ ԳԱՆ: ԴէՄ ԴԻՄԱՅ ԵՒ ԺԱՆՆԻԻ ՀԵՏ:

- ՊԱՏԿԵՐ Դ. -

ԺԱՆՆԻ.-

Եթէ ուզէք, կարող էք, ձեր ազդեցուրիւնը մեծ է, յառաջդիմասէր
կազմակերպութեան մօտ...

ՀԱԼԻՏՔ.-

...Բայց ես ի վերջոյ գրազիտունի եմ, ճախարար շեմ ուր...

ԺԱՆՆԻ.-

Խորիչն ալ ձեզի պէս գրագէտ է. դուք մարդու նոզիի լեզուն կը հասկնաք, անոր համար ձեզի կը դիմեմ:

ՀԱԼԻՏՔ.-

Տանդէն ալ գրագէտ էր, բայց դժոխը պատկերացուց. իսկ Կէօրէն ալ սատանան:

ԺԱՆՆԻ.-

Սեւակ մարդկութիւնը ժառողած է իր բժիշկի գիրքին մէջ. պատմուածքները կարդացած էի:

ՀԱԼԻՏՔ.

Մէկ մասը:

ԺԱՆՆԻ.-

ՉԵՌՔԻ ՏԵՏՐԱԿԱՐ ԵՐԿԱՐԵՂ -

Ահաւասիկ բարզմանուրիւնները - ՏԵՏՐԱԿԱՐ ՏԱԼ Կ'ՈՒԶՔ - Խնդրեմ, աչ մը նետեցէք, բժիշկի մը գրութիւններն են վերջապէս:

ՀԱԼԻՏՔ.-

ԹՐՔԱԿԱՆ ԿԵՂԾԻՔՈՎ ՃԻՇԴ -

Գիտէ՞մ ո՞ր աստիճան զբաղած եմ, բայց տուէք ՏԵՏՐԱԿԱՐ Կ'ԱՌՆՔ -

ԺԱՆՆԻ.-

Շնորհակալ եմ, կը վստահիմ ձեզի:

ՀԱԼԻՏՔ.-

Ես տօքրէօր Սեւակի կարգ մը գրութիւնները կարդացած եմ... եւ զմայլած.

ԺԱՆՆԻ.-

Չէի գիտեր ոք բոլորն ալ բարզմանած են:

ՀԱԼԻՏՔ.-

Ռատիկանուրիւնը շի ժնանար... երանի կարդացած շըլլայի...

ԺԱՆՆԻ.-

Չեմ հասկնար, բայց ինչո՞ւ:

ՀԱԼԻՏՔ.-

Որովհետեւ, այն աստիճան առինքնող են որ, մարդ ակամայ կը տարուի:

ԺԱՆՆԻ.-

Պատիւ է ձեր գնահատանցին արժանանալ:

ՀԱԼԻՏՔ.-

Եւ այդ, գեղեցիկ է ըսենք, շըսելու համար յեղաշրջական գրութիւնները զլուխ գործոցներ են, որոնք հայ ժողովուրդը կ'արքնցնեն եւ այդ զարքնումը ինքնին յանցանք է արդէն:

ԺԱՆՆԻ.-

...Ուրեմն, ըստ ձեզի, մարդասիրութիւնը եւ ազգասիրութիւնը յանցանք են... եւ, Ռուբէն այդ բանին համար...

ՀԱԼԻՏՔ.-

Այս, այդ բանին... ժողովուրդին վրայ ունեցած ազդեցութեան համար պիտի...

ՀՐԱՄԱՆ ԼՈՅՍԵՐԸ ԿԸ ՄԱՐԻՆ - ԵՒ ՏԵ՛ՌԻ ՆՈՒԱԳ -

- Վ Ե Ր Զ Պ. -

ԽՕՍՆԱԿ.-

ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԷՆ ԿԸ ՄՏՆԷ - ԼՈՅՍԸ ՃԵՐՄԱԿ ՎՐԱՆ -

Խեղճ տիկին Սեւակ, չեր զիտեր թէ Հալիտէ էտիպ կոշեցեալ զըրագիտումին իսլամացած հրեայ բարունապետի մը աղջիկն էր եւ իր հակաֆրիստոնեայ ազգայնամոլ զրութիւններով ու հառերով ամբոխները կը գրգուէր բրիստոննեաններուն դէմ: Խոյնպէս խեղճ Տիկ. Սեւակ կ'անգիտանար որ... Հալիտէ էտիպ Սելանիկիցի նրեայ դաւանափոխ Տէօնմէններու խումբին մաս կը կազմէր, որոնք Երիտասարդ Թուրքերու շարժումը ստեղծեցին Սելանիկի մէջ... Անոնք առաջնորդներն էին Էրքինատի այն վարիչներուն, որ 1915ին հայ ազգին ամբողջական բնաշնչման որոշումը տուին...

Այս, որոշումը տուին ու տարին այդ զիշեր եւ... մտի ասպետները զացին... այդ անվերադառն տարուողներէն մէկն էր Ռունիթէն Սենևա որ իր զացող մարդը մերրուածով կարծես նախազգացած էր արհաւիրքը զալիմին՝ եր կը գրէր.- Չեմ զիտեր ո՞վ, Չեմ զիտեր ո՞ւր...

ԱՐՏԱՍԱՆՈՂԸ ԿԸ ՄՏՆԷ - ՀՈՅՍԸ ՃԵՐՄԱԿ ՎՐԱՆ - ԱՆ ԿՈՒ ԳԱՅ,
ԽՕՍՆԱԿԸ ՄԷԿ ԿՈՂՄԷՆ Կ'ԵՐԹԱՅ -

Գ Ա Յ Ո Ղ Մ Ա Ր Դ Բ

Չեմ զիտեր ո՞վ, չեմ զիտեր ո՞ւր
Կ'երբայ...: Հի՞ն, հի՞ն ասպետ մ'է լուռ,
Կ'ըսեն՝ ձիուն վրայ տիսուր
Կ'երբայ շո՞ւտ, շո՞ւտ, չեմ զիտեր ո՞ւր...:

Կը տեսնեմ մեծ շուրբն իր նինար
Վերջալոյսին, ամպերէն վար,
Սեւ նժոյզին վրայ հոգեվար
Սարէ՞ն կ'երբայ, չեմ զիտեր ո՞ւր...:

Կ'երբայ շո՞ւտ, շո՞ւտ, ու չի տեսներ
Ոք ետեւէն թիւր կմախներ
Ա՛լ վազելէն շատ են յոգներ,
Ան կ'երբայ շո՞ւտ, չեմ զիտեր ո՞ւր...:

Կ'ըսեն դդեակ մ'ունի աղուոր
Կամ ուխտ մը սուրբ, սէր մ'հեռաւոր,
Ու հո՞ն կ'երբայ...: Եւ զիտեմ որ
Տապան մ'ունի, չեմ զիտեր ո՞ւր...:

- ՊԱՏԿԵՐ Ե. -

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԵԱՆ ԱԻՍՐՏԻՆ, ԴՈՒՐՄԷՆ ՏԻԿԻՆ ՍԵՒԱԿԻ ԶԱՅՆԸ
ՈՒԺԳԻՆ ԿԸ ԼՍՈՒԻ;

ԺԱՆՆԻ. -

ԴՈՒՐՄԷՆ -

Սուտ կը խօսիս, կը խարես զիս Պետրի Պէյ, մի մռանար որ գեր-
մանացիներուն նրամանին տակ ես, ուրիմն ուղղակի պիտի դիմեմ...
գերման դեսպանին:

ԽՕՍՆԱԿ. -

ԱՆՄԻՃԱՊԷՍ ՇԱՐՈՒԽԱԿԵԼՈՎ -

ԼԽՍԵԼԱՆՍ... Ի՞Ռ ՏԵՂէՆ - Վաճկէնհայմին, որուն անաշառ, ան-

կողմնակալութեան վրայ յոյս ուներ աւադ... Օրերով դիսպանատան շեմը մաշեցուց, մինչ ի վերջոյ, օր մըն ալ Հեր Վանկէնհայմը զիջանեցաւ ու զինքը ընդունեց:

ԱՅՍ ԽՕՍՔԵՐԷՆ ՎԵՐՋ - ԽՕՍՆԱԿԻՆ ՎՐԱՅԻ ԼՈՅՍԸ ԿԸ ՄԱՐԻ -
ԲԱՅՅ ԱՅՍ ՀԱՌԻԱՇՆԵՐՈՒ ՄԻՉՈՑԻՆ ԲԵՄԻ ԽՈՐՔԻ ՊԱՏՈՒՀԱՆԻՆ ԱԹ-
ՁԵԻ ԲԱՐԱՒԱՆ ՄՐ ԴՐՈՒԱԾ Է ՈՐՈՒԻՆ ՎՐԱՅ ԱԶԴԵՑԻԿ ԳՆՈՒԱԾ Է
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ, ՄԷՇԵՆ ԿԸ ԼՈՒՍԱՒՈՐՈՒԻ ԴՐԻՒՍէՆ ՃԵՐ-
ՄԱԿ, ՆԵՐՍԽՆ ԿԱՐՄԻՐ, ԶԻՆԱՆՇԱՆԻՆ ՏԱԿ ՆՍՏԱԾ Է ԱՆ ՈՍԿԵԶՈՇ
ԹԻԿՆԱԹՈՌԻ ՄՐ ՎՐԱՅ, ԱՌՁԵԻԲ, ՄԵԾ ԳՐԱՍԵՂԱՆ, ՏԻԿԻՆ
ՍԵՒԱԿ ԴԵՐԸ ԿԵՑԱԾ, ԼՈՅՍԸ ԶԻՆԱՆՇԱՆԸ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ ԵՒ
ԶԻՆՔԸ ԿԻՍՈՎ ԿԸ ԼՈՒՍԱՒՈՐԷ,

ԺԱՆՆԻ.-

ԿԱՐՄԵՍ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՇԱՐՈՒԻՆԱԿԻ.-

...Ահա էխելանս իրականուրինը: ՊԱՅՉՈՒՍԱԿԸ ԲԱՆԱԼՈՎ, ՊԱ-
ՀԱՐԱՆՆԵՐ ԿԸ ՀԱՆԷ, ՑՈՅՅ ԿՈՒ ՏԱՅ ԴԵՍՊԱՆԻՆ, ԲՈԼՈՐԻՆ ՎՐԱՅ
ՆՈՅՆ ԿՆԻՔԸ ԿԱՅ -

«Փարթի Սան Լեսոէ Տ'ատրէս» (Ճեկնած՝ առանց հասցէ ձգելու):

ՎԱՆԿԻՆՇԱՅՄ.-

Պատերազմի մէջ ենք, անոր համար հասցէ չի գրուիր...

ԺԱՆՆԻ.-

Բայց ճակատ շեն տարուած, մնաց որ սպայ էր բուրք բանակին
մէջ. բայց առանց համազգեստի տարին, շատ մտահոգ եմ: Բանա-
կին մէջ, քժիշկ հարիւրապետ մըն էր ամուսինս... Կը խնդրեմ ձեզմէ
որ ձեր միջնորդուրինը շխնայէֆ, քրիստոնեայ էֆ վերջապէս եւ ինձ
նման գերմանացի:

ՎԱՆԿԻՆՇԱՅՄ.-

Իսկ ձեր... - ՍԵՂԱՆԻՆ ՎՐԱՅԷՆ ԶԳՈՒԱԾ ՊԱՀԱՐԱՆՆԵՐԷՆ ՄԷԿԸ
ԱԹՆԵԼՈՎ, ԿԸ ՆԱՅԻ, ԱՆՈՒՆԸ ԿԸ ԿԱՐԴԱՅ... Ռուրէն ՍԵՒԱԼ Կոչեցեալ
ամոսինը, հայ.

ԺԱՆՆԻ.-

Այո, հայ, եւ, սիրած եմ զինքը, մարդասէր քժիշկ, եւ բանա-
տեղծ մըն ալ է:

ՎԱՆԿԻՆՇԱՅՄ.-

...Այդ է արդէն տարուելուն պատճառը... .

ԺԱՆՆԻ. -

Այսինքն՝ թիշկ բանաստեղծ ըլլա՞լը...

ՎԱՆԿԵՆՑԱՅՄ. -

ՈՏՔԻ Կ'ԵԼԼՀ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԶԵԽՈՎ - ՈՉ տիկին, հայ ըլլալը...
ՅԱՆԿԱՐԾ ՓՈԽԵԼՈՎ - Ի վերջոյ, ասոնք երկրի մը ներժին ժաղաքա-
կանուրիւնն է եւ մենք իրաւունք շունինք միջամտելու:

ԺԱՆՆԻ. -

Թայց այդ նոյն երկրին բանակը ձեր նրամանատարութեան են-
րակայ է: Ձեր իսկ զենքերով զինուած եւ ձեր ամենահաւատարին
դաշնակիցը եւ...

ՎԱՆԿԵՆՑԱՅՄ. -

ԿԵՑՆԵԼՈՎ

Կ'ազդարաւեմ տիկին որ ժաղաքականութեամբ չզբաղի՛, ապա թէ
ոչ... տակախն, ՊԱՌԻԶԱ. - գերմանացիի հանգամանքնիդ, խնդրոյ ա-
ռարկայ կրնայ ըլլալ...

ԺԱՆՆԻ. -

ԶՂԱՅՆԱՅԱԾ ՊԱՅՈՒՍԱԿԻՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՍԹՈՐԸ ՀԱՆԵԼՈՎ, ՍԵ-
ՂԱՆԻՆ ԿԸ ՆԵՏՔ -

Երէ ասով է որ գերմանացիի հանգամանքս խնդրոյ առարկայ պի
տի ըլլայ, հրամմեցէ՛, մի մոռնաք որ երկու զաւակ ունիմ որոնք ինձ-
մէ, այսինքն՝ գերմանացի մօրմէ ծնած են:

ՎԱՆԿԵՆՑԱՅՄ. -

...Թայց հայ հօրմէ... խորհուրդ կու տամ ձեզի որ չզբաղի՛ ժա-
ղաքականութեամբ որ...

ԺԱՆՆԻ. -

ԱՆՄԻՋԱՊԷՄ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՎ -

...Ռոտի վրայ բնացնելու արուեստն է:

ՎԱՆԿԵՆՑԱՅՄ. -

Ուշադրութիւն տիկին, շատ առաջ կ'երաք, մի մոռնաք որ եւ
գերմանիան եւ Քայզերը կը ներկայացնեմ:

ԺԱՆՆԻ. -

ՇԱՏ ՏԻՐԱԿԱՆ, ԽՈՐՃՐԴԱՆՇԱՆՔ ՑՈՅՑ ՏԱԼՈՎ -

Ուեմն հեռազբեցէ՛ Քայզերին որ վերջ տայ այս գազանային ա-
րարքներուն, անշուշտ, երէ տակախն մարդկային բժիշը չէ մեռած իր
մէջ:

ՎԱՆԿԵՆՀԱՅՄ. -

Կը յանդգնի՞մ Քայզերը վարկարեկել...

ԺԱՆՆԻ. -

Երէ վաւերացնէ Օսմանցիին Տաղաֆականուրիւնը - ԲԱՐՁՐ - ա-
յն...

ՎԱՆԿԵՆՀԱՅՄ. -

Օսմանցին, բուրքը մեր նաւատարիմ դաշնակիցն է եւ ազատ է...

ԺԱՆՆԻ. -

ՇԱՐՈՒԻՆԱԿԵԼՈՎ -

Ազգ մը բնաշնչելու...

ՎԱՆԿԵՆՀԱՅՄ. -

ԶՂԱՑՆԱՅՄ. -

Պատերազմ է, երէ պէտք ըլլայ...

ԺԱՆՆԻ. -

ՊԱՌԻԶԱՅԷ ՄԸ ԵՏՔ, ՎԱՆԿ ԱՌ ՎԱՆԿ -

Երկու զաւակ ունիմ, այնպէս մը պիտի դաստիարակեմ զանոնք
որ մարդ... ՊԱՌԻԶԱ - հայ մեծնան ու ձեզպէսներուն, այսինքն՝ Պիս-
մարթներուն եւ Թալապրներուն վրէժը լուծեն...

ՎԱՆԿԵՆՀԱՅՄ. -

Շաճքա՞ծ...

ԺԱՆՆԻ. -

Աւետարանին մէջ սապէս կ'ըսէ. - "ով որ սուրով կը սպաննէ,
սուրով պիտի սպաննուի..."

ՎԱՆԿԵՆՀԱՅՄ. -

Շատ առաջ կ'երքաք - ԽԻՍ - կ'ազդարարեմ...

ԺԱՆՆԻ. -

Ծնդհակառակը, շատ ետ եմ մնացեր...

ՍԵՂԱՆԻՆ ՎՐԱՅՔՆ ԱՆՑԱԳԻՐԸ ԱՌՆԵԼՈՎ -

Առէք այս անցագիրը, տուէք ձեր Պիսմարտին, նիշդ այսպէս...

ԵՐԵՍԻՆ ՆԵՏԵԼՈՎ -

Երէ արխուրիւնը ունիք անշուշտ.

ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔՈՎ -

Էլսելանս Վաճկէնհայմ...

ՎԱՆԿԵՆՀԱՅՄ. -

ԶԱՅՐԱՅԱԾ ԲԱՐՁՐ -

Գերմանիան եեզ նման դաւանաներու պէտք շունի:

ԺԱՆՆԻ.-

Բուն դաւաճանները դուք էք... Դուք՝ Ազգ մը սպաննել տալով...
մարդկութեան դաւաճաննեցին...

- Վ Ե Բ Զ Ե . -

ԽՕՍՆԱԿԲ - ԱՆԿԻՒՆԻՆ ԼՈՅՍԸ ՃԵՐՄԱԿ ՎՐԱՆ - ԿԱՐԴԱԼՈՎ -
ԽՕՍՆԱԿ ԿԻՆ.-

Կը տառապիմ: Աստուծոյ սիրոյն ազնուութիւնը ունեցէք երալ
տեսնելու տիկին Վարուժանը եւ իրեն հարցնելու թէ ի՞նչ եղած է մօն-
սնենեկօք Տոլչի աշխատութեան արդիւնքը ամուսնին մասին: Ինձի հա-
մար, ատիկա մեծ կարեւորութիւն ունի, որովհետեւ դիո ձեռքս ապա-
ցոյց մը շունիմ՝ Խուրէնի մահուան մասին եւ կը յուսամ տակափն:

Դարձեալ կը խնդրեմ ձեզմէ որպէսզի իմ կողմէս աղաշէք Կոմի-
տաս Վարդապետին հոգեհանգիստ մը կատարելու համար:

Սպասելով անհամբեր ձեր պատասխանին

ԺԱՆՆԻ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

Տիկին Զիլինկիրեանի վերջին նամակներէն մէկն էր: Տակաւին կը
յուսար, կամ՝ յուսալ կ'ուզէր:

«Ինչ դժողակ բան է անյուսութեան մէջ յուսալ: Ամէն ատեն որ կը
յիշեմ տիկին Զիլինկիրեանի այս նամակը եւ մանաւանդ հոգեհանգիս-
տի պարագան, հոգիս սարսուոփ լոգանքի մը տակ կը դոզդղայ...» կը
գրէ իր յիշատակներուն մէջ Մերուժան Պարսամեան:

Ամբողջ ցեղ մը անյուսութեան մէջ կը յուսար այդ օրերուն: Քա-
ղաքակիրթ կոշեցեալ աշխարհը, խլացեր, կուրացեր էր ի դիմաց քը-
սաներորդ դարու արշալոյսին խաղացուած այդ արիւնաթաթախ ող-
բերգութեան որ կը կոշուէր՝

ՀԱՅ ԱԶԳԸ ԲՆԱԶՆՁԵԼ ԱՇԽԱՐԾԻ ԵՐԵՍՒՆ -

ՆԵՐՍԷՆ ԷՔՈՅՑՈՎ ԱՅՍ ՏՈՂԸ -

«Լուս էր աշխալքն, կարծես մեռած էր Աստուած: Մարդը դադրած
էր մարդ ըլլալէ»:

Սեւակ որբան պարզ, բայց խոր իմաստութեամբ կը պատկերա-
ցընէ մարդկութիւնը, «ապէս վերլուծելով:

ԽԵՂՋԸ ԲԱՐ ՄԸՆ Է ԼՈԿ, ՄԱՐԴԸ ՄԵՔԵՆԱՅ:

Սէրը շԱՇԻ ՄԸՆ է, ԿՐՈՆՔԸ ԴՐԱՄ, ՍՈՎԱԼՈՒԿ, ԿԻՍԱՄԵՐ ՀԱ-
ՅԸ ԻՐ ՄԱՍ ՄԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՈՐԲՈՒԿՆԵՐՈՎ, ԻՆՉ ԿԱՐՈՂ էր ԸՆԵԼ ՄՌ-
ԻՒՐՆԵՐՈՒ ՎՐԱՅ ՎԵՐԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԱՆՕԹԻ ԵՐԵՒԱՆ ՀԱՅ, ՀԱՅ,
Կ'ԱՂԱՂԱԿԻՐ, ԻՆՉ Կ'ՀՆԵ ԵՐԲ ԱԶԳ ՄԸ Կը ՄՆԱՅ ԱՆՕԹԻ, Կը ԴԻՄԷ
ԱԿԱՄԱՅ ԺԱՆԳՈՏ ԴԱՆԱԿԻ:

**ԽՕՍՆԱԿՆԵՐՈՒԻՆ ԼՈՅՍԵՐԸ ԿԸ ՄԱՐԻՆ, ԲԵՄ ԿԸ ՄՏՏՆԵՆ ԿԱՐԳՈՎ Ե-
ՐԵՔ ՀՈՊԻ. ՄԷՋՏԵՂԻ ՎԱՐԱԳՈՅՑՐԸ ՔԱՇՈՒԱԾ է - ԱՐՏԱՍԱՆՈՂՆԵՐՈՒԻՆ
ՎՐԱՅ ԿԱՐՄԻՐ - ՃԵՐՄԱԿ - ԿԱՓՈՅՏ ԼՈՅՏ:**

ԽՕՍՆԱԿԻ.-

Դանակդ աղիմիդ խօրէ ու դարձուր...
Իրենց բաջաբար մեռնիլ սորվեցուր:

Քաջաբար մեռնիլ սորվեցնաղ բանուրը այսօր, մեզի՝ ցեղիդ ա-
րիաբար ապրիլ սորվեցուր: Այլասերումէ կը վախնայիր բազմաշար-
շար Սեւակ, ու մեզի սապէս պատգամեցիր "Մեզի նոր Ռոկեդար մը
պէտք է, նոր Ռոկեդար մը: Այլասերո՞ւմ, ոչ, Վերածնո՞ւնդ..."

Մարզաբէանման գուշակուրեամբ զալիք սերունդներէն պահան-
չեցիր նոր Միտեր, նոր Սիրտեր, նոր Հոգիներ դարբնել...

Դարրնեցինք վարպետ -
Արճաշող Վերածնունդով -

"Գառնուկի պէս անգէն ցեղ մը ամէն օր, ամէն ժամ կը յօշո-
տուի":

**ՅԱՆԿԱՐԾ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՇԱՏ ԱԶԴՈՒ ՔԱՅԼԵՐԳ, ԲԱՅՑ ՑԱՌ ՀԵՌ-
ՈՒԷՆ -**

Երեւանին Կովկասեան Լեռներէն - Տուապսէ - Նովորոսիսկ - Կերշ
- Թէռոսիա - Մինսկ - Վարշավա - Պերլին 1945 Մայիս 9-ը... Պեր-
լինի Ռայխսդակը - Յաղթանակ...

Այս, Երկրորդ Համաշխարհային Պատերազմը, որ այդ օր, 1945
- 9 Մայիսին վերջ գտաւ:

Այն Պիսմարկեան Բարլամէնտէն ուր օսմանցիներուն նետ համա-
կարծիք, հայ ցեղին բնաջնջման մէրուները կը բնորոշուէր: Այդ
բուականին ժեներալ նուէր Գեորգի Սաֆարեանի զիսատրած հայկա-
կան 85-րդ Թամանեան զօրամասի 524րդ ճրաձգային Գնդի դրօշակը
հայ զինուորներու պողպատակուր ձեռամբ ծածանեցաւ Ռայխսդակի
վրայ...

**ԺԵՆԵՐԱԼ ՍԱՖԱՐԵԱՆ ԶԱՅԼԱՍԵՐԱԾ ՎԵՐԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԷՆ ՄԷԿՆ
ԷՐ ԱՀԱ...**

ՔԱՅԼԵՐԳԸ ԿԸ ԶՈՐԱՆԱՅ -

- Վ Ե Ր Զ -

